

465
466
467

468

2(075) 5x

4-47 3

ԿՐՈՆԱԲԱՐՈՅԱԿԱՆ ԴԱՍԵՐ

(ՄԻԶԻՆ ԿԱՐԳ)

Ա. ԵՒԱՄՍԵԱՑ

(ՍԵՊՏ.— ՅԵԿԱ)

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ՄԵՐՁՈՒՄ ԱՐԵՒԵԼՔԻ ՆՊԱՍՏԱՄԱՍՈՅՑԻՆ

MISS MARY JENNESS

ԵՒ

ԲԻՒԶԱՆԴ Մ. ԵՂԻԱԵԱՆ

ՀԱԼԵՊ

ՏՊԱՐԱՆ ԳՈԼԵԱՇ

1928

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՅԱՌԱՋԱԲԱՆ ՄԸ ԻՄԲԱԳՐԻՆ ԿՈՂՄԵ

Մերձաւոր Արևելքի նպաստամատոյցը (N. E. RELIEF) վերջին տասը տարիներու ընթացքին, հայ մանկուոյն դաստիարակութեան հարցին համար, օժանդակութեան շատ մեծ բաժին մը բերած է։ Իր այս ծառայութեան կարեռութիւնը, ներկայիս ոմանց կողմէ պէտք եղածին պէս չէ գնահատուած, բայց քանի անցնին տարիները, կատարուած գործին արժէքը հետզհետէ աչքառու կերպով կը պայծառանայ։

Դաստիարակչական սոյն գործին մասնակցողներէն և ունէ եղանակով մը Մերձաւոր Արևելքի մանկուոյն կրթութեան հարցին իրենց օժանդակութիւնը ընձեռողներէն շատերը, իսկապէս կ'ընդունին եւ կ'զգան որ, յիշեալ նոր սերունդը, ստիպողական պէտքն ունի Սուրբ Գրքի ուսումնասիրութեան նույիրուած դասագրքերու։ Այնպիսի գրքերու, որոնք պատրաստուած ըլլան արդիական գիտութեան լոյսով և հոգեբանական ու մանկագիտական ըմբռնութեան շունչով, պայմանով որ, անոնք գերծ ըլլան Ամերիկեան բոլը և լուսաբանութիւններէ. որով բնիկ, այդ կերպով անոնք չեն կրնար լուսաւորել արևելեան մաքերը եւ պատշաճիլ անոնց։ Դժբախտաբար, մինչեւ այս օր այս նպաստակին համար պատրաստուած գրքովիները, Ամերիկեան հեղինակներու կողմէ, Ամերիկացի տղոց համար գրուած դասագրքերու բառացի թարգմանութիւնները եղած էին։

52997-այ



1958-2009

Վերջացող երկու տարիներու ընթացքին, Մերձաւոր Արևելքի Նպաստամատոյցին մէջ դաստիարակչական հարցերով հետաքրքրուողներու քով, նմանօրինակ դասագրքեր հայթայթելու խնդիրը լուրջ ուսումնատիրութեան առարկայ դարձաւ : Նպաստամատոյցի քարտուղար, Ճան Ի. Վարիսի յարատե ստիպումին և Ամերիկայի մէջ, կրօնական դաստիարակութեան հարցին մէջ հեղինակաւոր դէմք մը համարուող՝ Տաքթըր Վինչըսթըրի տաղանդաւոր առաջնորդութեան չնորհւ, ծրագիր մը մշակուեցաւ, որուն առաջին պտուղներն են ահա՛ այս դասերու շաբքը, որոնց համար զրի կ'առնենք այս Յառաջաբանը : Սոյն դասերու պատրաստութեան մէջ, մեր ընդհանուր տեսակէտը և նպատակը եղած է, այս մասին գրուած Ամերիկեան լաւագոյն աշխատասիրութիւնները հիմ բոնելով, անսնցմէ յապաւել մասնաւորաբար ա՛յն մասերը, որոնք որոշագէս արեւմտեան գոյն ունին և անսնց տեղ դնել Հայ և արեւելեան կեանքերէ և պատմութենէն քաղուած լուսաբանութիւններ :

Այս գրքոյկներու պատրաստութեան գործին օժանդակով անձնաւորութեանց հանդէպ մեր չնորհակալութեանց պարտքը հատուցանելու նպատակով անսնց բոլորին անունները յիշել անկարելի է, բայց մեծարանքի շուայլանք մը ըրած չենք ըլլար յայտարարելով որ, եթէ չըլլային Տաքթըրներ Վինչըսթըրի եւ Վարիսի տեսական եւ համակրական ջանքերը, այս գրքոյկները պիտի չկրնային լոյս տեսնել :

Անսնք որոնք այս գործին մէջ մասնակցութեան բաժին մը բերած են, աեղեակ են գրքոյկիս թիւնութիւններուն և քաջածանօթ նաև որ, այս գրքերը տիւ-

պար գրքեր չեն և խմբագիրն ալ առաւելապէս կ'զգայ որ, ինքն ալ տիպար խմբագիր մը ըլլալու յաւակնութիւնը չունի : Բայց կը սիրենք հաւատալ որ, այս գասընթացքին մէջ, պահելով հանդերձ անոնց խկական հեղինակներուն ընդհանուր յատակագծերը, անոնց լեզուին և մատուցած ատաղձներուն միջոցաւ, բան մը կրցանք հայթալիթել Հայ մանկաւոյն և երիտասարդին, կրօնական եւ հոգեոր դաստիարակութեան խնդրոյն համար :

Սոյն դասընթացքին եւ գրքերու այս պատրաստութեան մէջ Նպաստամատոյցի մասնաւոր նպատակն է նախ՝ Որբանոցներու մէջ պատոպարուող տղոց դաստիարակութեան համար նիւթեր հայթայթել և երկրորդ՝ չափահաս և ինքնաբաւ ըլլալով, որբանոցներէն մեկնած և աշխարհի թոհ ու բոհին մէջ նետուած շրջանաւարտ սաներուն տալ շնիչ և ներչնչեալ ատաղձներուն մոյներ կամ ճաշակներ :

Մա՛ ալ աւելցնենք որ, մենք յուսախար պիտի ըլլանք եթէ այս գրքոյկները օգտակար պիտի չնկատուին հաւատարապէս՝ կուսաւորչական թէ Բողոքական գալուցներու գործածութեան համար : Նոյնպէս խմբագիրը սրտաբաց պիտի գնահատէ այն բոլոր շնարար քննադատութիւնները որոնք կուգան յայտնաւիլ այս գրքերը գործածող անձնաւորութեանց կողմէ :

Այն դասընթացքը՝ որուն մէկ մասը կը կազմէ ներկայ գրքոյկը, կը բաղկանայ հետեւեալ մասերէ : —

1.—6.—9 տարեկան տղոց համար, նախապատրաստական դասեր : Նիւթն է՝ «Աստուծոյ Հրաշալի Նախանամութիւնը» Հեղինակ, Օր. Միլարը Մուտի, թարգմանուած և Մերձաւոր Արևելքի տղոց համար

պատշաճեցուած Օր . Արտքսի Պօտուրեանի կողմէ :

2.-10-13 տարեկան տղոց համար , Տարբական
Ա . Գառընթացք , նիւթն է՝ « Դրուագներ Քրիստոսի
կեանքն , » Հեղինակ , Օր . Մէրկըրիթ Սքիթմօր , թարգ-
մանուած և նոյնպէս պատշաճեցուած , Պրն . Յովակիմ
Պաղպալիանի կողմէ , որ տակաւին հրատարակուած չէ :

3.-13-16 տարեկան տղոց համար , Տարբական
Բ . Կամ Միջին գառընթացք , զոր ցարդ կարելի եղած
չէ պատրաստ ունենալ . Օր . Մէլքի ծէնէսի կողմէ
մասնաւորաբար զրի տանուած Մերձաւոր Արևելքի
Նպաստամատոյցին տղոց համար և պատշաճեցուած ու
թարգմանուած Պրն . Յիւզանդ Եղիանի միջոցաւ :

Մասնաւոր ճիզ և խնամք շոայուած են հոն
լուսաբանութեանց և լեզուին շուրջ , այն առաջադրու-
թեամբ որ , լաւագոյնո յարմարին և օդտակար ըլլան
անոնք Նպաստամատոյցի Հայ տղոց :

4.-Զափահաններու գառընթացք , նիւթն է ,
« Կեանքի Հարցերը , Յիսուսի Վարդապետութեանց Լոյ-
սին տակ . » Հեղինակ՝ Տաքթըր Սիտնի Վէսթըն , վե-
րաբրտագրուած և պատշաճեցուած , էրնէսթ Չ . Փարթ-
րիճի կողմէ և թարգմանուած՝ Պրն . Նշան Սամթճեա-
նի միջոցաւ :

Հայկակ , 1927

ԷՐՆԷՍԹ Չ . ՓԱՐԹԻՌԻՃ
(Խմբագիրը)

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐՈՒՆ

Սիրելի Ռւսուցիչ ,

Զեր առաջնորդութեանը յանձնուած դասարանը
կը բազկանայ այնպիսի երկսեռ պատանիներէ որոնք
կեանքի ամենավճռուական և միանգամայն խիստ հետա-
քըրքրական շրջանէ մը կ'անցնին : Պատանեկութեան
առաջին շրջանին մէջն են անոնք , տասնըրեւքն
տասնեւզեց տարեկան , ուր կարծես կեանքը կը վերա-
փըթի վսեմ հրապոյըրով մը եւ ոչ միայն ֆիզիքական
որոշ և արագ փոփոխութիւններու կ'ենթարկուին
անոնք , այլ մասնաւանդ հոգեկան ու բարոյական կա-
տարեալ յեղաշրջում մըն ալ կ'ընկերանայ անոնց : Այս՝
այն շրջանն է յորում պատանին կ'սկսի իր անհատական
անկախութիւնը զգալու , ազատ գաղափարներ կազմե-
լու , նոր խելալներ ու երազներ հիւսելու , յանգուգն
ձեռնարկները սիրելու , նոր ճաշակներ իւրացնելու , և
իր շուրջը գտնուողներէն կալեկցութեան եւ սիրոյ
առաջին նշայները ակնկալելու : Եւ ճիշդ այս կարեւոր
փոփոխութեանց , այսինքն , մանկութենէ երիտասար-
դութեան փոխանցումի այս յուզումնալից շրջանին է
որ պատանին կը բացուի , սրտով , մտքով և հոգիով
ինչպէս առաւտահան թարմութեանը մէջ իր ճերմակ
բաժակը բացով շուշան մը , յօժարակամ ընդունելու
համար ճշմարտութեան եւ հաւատքի կենարար ցոլը :
Ահա Ճեր ծառայութեան թանկագին պատեհութիւնը

տղայոց այս կերպընկալ շրջանին մէջ անոնց նկարագիրը կերտելու մասին :

Այս դասերուն իսկական նպատակն է՝ աշակերտներու մէջ ազգային ու քրիստոնէական մայուր նկարագիր մը մշակել եւ առաջնորդել զանոնք անկախաբար խորհելու և վճռելու : Իսկ անոր մեթոտն է՝ եկեղեցական տօնացոյցին հետեւելով յուզել այնպիսի խնդիրներ սրոնք պատանիներու համար հետաքրքրական են եւ մանաւանդ անոնց միջայրեկն առնուած : Տօնացոյցին հետեւելու մէջ նպատակ ունեցած ենք՝ աշակերտներու մտածումներուն այնպիսի բնական ընթացք մը տալ որ ազգային ու եկեղեցական տօներուն, եւ ամենօրեայ գործնական կեանքի միջև ներդաշնակութիւն մը ստեղծուի :

Պատրաստուած այս դասերը կատարեալ նկատելու յաւակնութիւնը չունինք : Իւրաքանչիւր ուսուցիչ, ճանչնալով իր աշակերտներուն մասնաւոր վիճակը եւ ոլէտքերը, ըստ այնմ պիտի յարմարցնէ եւ լրացնէ դասը : Մենք միայն ուղղութիւն մը տուած ենք, գործին կարեոր ու կենդանի մասը ուսուցչին ձգելով :

Ուսուցիչներէն ակնկալուածը հոս դասաւանդութիւն չէ, այլ դասարանը խորհրդակցութեանց մղել: Աս կը նշանակէ թէ «Դասը» պէտք է վերածուի ազատ բայց լուրջ խորհրդակցութեան մը, ուր ամեն անդամ կը հրաւիրուի կարեոր բաժին մը ստանձնելու ուսումնասիրութեան առարկայ խնդրոյն մէջ : Այստեղ ուսուցչին պատականութիւնն է, գաղափարներու գանազան հոսանքները զուգորդել եւ կեզրոնական զծի մը վրայ պահել զայն, մինչև որ կարելի ըլլայ եղբակացութիւններու հասնիլ : Առհեմ ուսուցիչ մը պիտի զգուշանար

անշուշտ անձնական կարծիքներ պարտադրելէ իր աշակերտներուն, և կամ նոյնիսկ զանոնք քաջալերելէ որ իր գաղափարներուն հետեւին միշտ; այլ անիկա պարտի քաջալերել որ տղաք միշտ անկախ խորհին: Պատանիները խորհելու ըմբռներու մասնայատուկ եղանակներ ունին . մեզի կը մնայ ոչ միայն յարզել իրենց այս անկախ ոգին, այլ և մանաւանդ զարդացնել զնոնք :

Ուշագիր ակնարկ մը կը բաւէ տեսնելու համար թէ իւրաքանչիւր դասի մէջ հարցումներ կան՝ որոնք պատասխանի կը կարօտին: Այդ պատասխանները գտնելու կարեոր և հաճելի զործը դասարանին թողուցած ենք: Ասոնք յայտնի պիտի չըլլան մինչև որ դասարանին բոլոր անդամները, փորձառութիւններու զուգորդութեամբ եւ գաղափարներու փոխանակութեամբ զանոնք: Հարցումներէն շատերուն մէկէ աւելի պատասխաններ կարելի է տալ: Սակայն էականը այնէ, որ դասարանի անդամները իրենք քննութեամբ եւ խորհրդակցութեամբ, եւ նոյնիսկ երբեմն սիրալիր անհամաձայնութեամբ մը գտնեն այդ պատասխաններուն յարմարագոյնը և քրիստոնէականը: Այս պարագան մէկէ աւելի առաւելութիւններ ունի: Նախ՝ աշակերտներուն հետաքրքրութիւննը վառ կը պահէ, երկրորդ՝ անոնց մէջ անձնավատահութեան զգացումը կ'արթնցնէ, եւ մանաւանդ կը մշակէ ազատ ու անկախ խորհելու եւ ծրագրելու կարողութիւնը, (բան մը, որուն չափազանց պէտք ունին մեր ժողովուրդները) ուսուցչին ալ իրաւոնք տալով պահանջելու որ նոյն ճշմարտութիւնները ցոլան աշակերտաց ամենօրեայ կեանքին մէջ:

Քննութեամբ պիտի տեսնուի , որ բոլոր դասերը
միենոյն աստիճաններով կ'ընթանան , այսինքն , Դա-
սին նպատակը , Օրուան հարցը , Ս . Գիրքէն ստացուե-
լիք Լոյալ , ուրիշ օժանդակ Լոյսեր , Եղբակացութիւն-
ներ , Ազօթք եւ Շաբաթական պարտականութիւն :
Ասոնցմէ իւրաքանչիւրին մասին հետեւալ լուսաբա-
նութիւնները կարեռ կը նկատենք :

Նպատակ: Աննպատակ ձեռնարկ մը անդէկ առա-
գաստանաւի մը կը նմանի : Նոյնը ճշմարիտ է այս
դասերուն համար ալ : Ուսուցչին համար էական է
գիտնալ , թէ այս կամ այն դասը դէպի ի՞նչ որոշ ու
գործնական նպատակ կը ձգտի : Այդ նպատակն է որ
ուղղութիւն պիտի տայ հարցումներուն , թելագրու-
թիւններուն , և հուսկ ուրեմն եղբակացութիւններուն :

Օրուան հարցը: Իւրաքանչիւր դաս կ'սկսի աշա-
կերտներու միջավայրէն առնուած շօշափելի և իրական
հարցով մը , որ մինչեւ այդ աննկատ թողուած էր :
Օրուան հարցը որոշ ու պայծառ կերպով պէտք է ներ-
կայացուի : Երբ խնդիրը լաւ ըմբռնուի , բնականա-
բար աւելի գիրին կը լայ զայն լուծելը : Ուսուցչին
օգնելու համար , հարցումներ եւ ամենօրեայ կեանքէ
քալուած օրինակներ տրուած են : Բայց այդ օրինակ-
ները կաշկանդելու չեն ուսուցչին իրաւունքը , որ
ազատ է փոխելու կամ սրբագրելու զանոնք՝ պահանջ-
քին համեմատ :

Ս . Գիրքին ստացուելի լոյալ: Ս . Գիրքը կը պարու-
նակէ իր մէջ կեանքի բոլոր հարցերուն լուծման հա-
մար հարկ եղած սկզբունքները : Արդ՝ օրուան հարցը
բացորոշ կերպով դասարանին առջև պարզելէ վերջ ,
ճիշդ ժամանակն է տեսնել անգամ մը թէ արդեօք Ս .

Գիրքը ի՞նչ լոյս կրնայ լնծայել այս խնդրին մասին :
Ընդհանրապէս տրուած խնդրոյն լուծումը գիւրացնող
համարները նշանակուած են , և յաճախ ալ պէտք եղա-
ծէն աւելի , այդ պարագային ուսուցիչը ազատ է անոնց
մէջէն ընտրելու իր յարմար դատաձները , և ի հարկին
աւելցնել ուրիշներ : Բնականաբար իւրաքանչիւր ա-
շակերտ իր Աստուածաշունչը ունենալու է :

Օժանդակ Լոյսեր: Այս մասին մէջ , խնդիրը լու-
սաբաններու համար օրինակներ դրուած են , առնուած
ազգային պատմութենէ , զրականութենէ , ընթացիկ
կեանքէ , եւ կամ ծանօթ օտար ազբիւրներէ : Տեղի
սղութեան պատճառով , պատմութիւնները ամփոփ եւ
համառօտ ներկայացուած են , ուսուցչին կը մնայ ընդ-
լայնել զանոնք՝ գրաւիչ ձեւ մը տալու համար : Մեր
ըրածը պատառին վրայ թեթև և հպանցիկ յատակա-
գիծ մը շինելէ աւելի բան մը չի ներկայացներ : Գոր-
ծին կարեւոր մասը , այսինքն երանգները ներդաշնա-
կաւորել եւ պատմութեան կենդանութիւն տուող ար-
տայայտութեանց բոլոր նշաններն ու ձեւերը զտնել
ուսուցչին խորհրդածութիւնէն եւ արտայայտութիւնէն
կ'սպասուի :

Եղբակացուրիսե: Այս մասը ուսուցչին յաջողու-
թեան փորձագաշն է : Քաջալերեցէք վիճաբանու-
թիւնները (նպատակին օգտակար ըլլալու սահմանին
մէջ անշուշտ) , ոյժ տուէք որ կարծիքներու փոխանա-
կութիւնը և դատողութիւնը զարգանայ յարմարագոյն
եղբակացութեան մը յանգելու համար : Յարգուելու
են անոնց կարծիքները որոնք անկեղծօրէն անհամա-
ծայն կը գտնուին բայց միշտ ջանալով հասկնալ եւ
հասկցուիլ : Եթէ վիճաբանութիւնը սաստկանայ , եւ

կողմերը յամառութեամբ պնդեն իրենց կարծիքներուն վրայ, իմաստուն ուսուցիչը զգուշութեամբ ուրիշ կողմ մը կը դարձնէ լարուած ուշադրութիւնները, եւ կամ կարելի է ըսել «Կ'երեի պէտք եղած ծանօթութիւնը չունինք տակաւին այս խնդրոյն նկատմամբ։ Առ այժմ մէկդի թողունք զայն, մինչեւ որ աւելի կատարեալ տեղեկութիւններ հաւաքենք, և գարձեալ անդրադառնանք» ի ձեռվ փակել վիճաբանութիւնը։ Էապէս կարեւոր է եղբակացութիւնները տղայոց ամենօրեայ կեանքի գործնական հարցերուն հետ կապել։ Խնդիրները ոչ միայն առկախ մնալու չեն, այլ կեանքի իրականութեանց մարզերուն մէջ գտնելու են իրենց լուծումը։

Իորհնդածութեան Պահ, Աղօրք։ Սա այն պահն է, յորում օրուան նիւթը շօշափող աղօթքով մը, ազգեցիկ վերջաւորութիւն մը կը տրուի աշակերտներու մտածումին, աղօթք մը, որ տոնուած է Քրիստոնեայ եկեղեցւոյ ներկայացուցիչներէն։ Աղօթքները քաղուած են հին ու նոր աղբիւրներէ եւ պարագային համեմատ։ Ուշադրութիւն ընելու է որ աղօթքը, մեքենական սովորութիւն մը ըլլալէ աւելի, խօսուն եւ կենդանի արտայայտութիւն մը ըլլայ։ Եթէ յարմար դատէք, երբեմն տղոցմէ մին կրնայ կարդալ զայն։

Շաբարական Պարտականութիւնը։ Դասարանի մէջ տրուած «Դաս»ին վերջաւորութիւնովն է որ բուն դասը կ'ակսի։ Հոս է որ վերացական եղբակացութիւնները գործնական կեանքի պիտի վերածուին։ Աշակերտներուն պէտք չէ այն գաղափարը տրուի, որ թէ աս եւ թէ միւս դասերուն պարտականութիւնները աւելորդ բեռ մըն են. իրենց հաճութեամբ և յօժար որոշումով

տրուելու են անոնք։ Արդարեւ, երբեմն իրե՛նք որոշելու են շաբաթական պարտականութիւնը։ Նոր դաս մը սկսելէ առաջ, հակիրճ կերպով նախորդ շաբթուայ գործնական պարտականութեանց վրայէն վերաքար մը կատարելու է։ Աշակերտները մէյմէկ տետրակիներ ունենալու են։

Ուստի՝ կիրակնօրեայ Վարժարանի մը ուսուցչութիւնը, չկարծուի թէ մեքենական դասաւանդութիւն մըն է, անիկա ուսուցչին բոլոր կարողութիւններուն ասպարէզ կարդացող դժուարին արուեստ մըն է։ Դըպւոցի կազմը, դասազիրքերը, դասաւանդութեան մեթոսները, երկրորդական արժէք մը կը ներկայացնեն միայն, բազգատմամբ ուսուցչին անձնական ոյժին եւ իմաստութեան։ Ինչպէս զբչի մը ետին կը կենայ զայն գործածող միտքը, նոյնպէս ալ դասարանի մը մեքենական գործողութեանց ետին կեցած է ուսուցչին անձնը, որմէ կախում ունի մասնաւորապէս գործին օգտակարութիւնն ու արդիւնաւորութիւնը։ Իր պարտականութեան լիուլի գիտակից ուսուցիչը, ժամանակ կը յատկացնէ իր դասը սերտելու եւ աղօթքով կը մօտենայ գործին։

Բ. Մ. Ե.

ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍՈՒԱՆ ԴԱՍԵՐԸ

(ԶՈՐՍ ԿԻՐԱԿԻ)

ՏՕՆԱՑՈՅՑ.

Ս. ԱՍՏՈՒԱԾԱՇԻՆ

ԱՄՍՈՒԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԻՒԹԸ.

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԵԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹԻՒՆ
ԻԳԱԿԱՆ ՍԵՈՒՆ ՀԱՄԱՐ

ԴԱՍ Ա.

ԽՆՉ ՈՅԺ ԵՒ ԱՐԺԵՔԻ ԿԲ ՆԵՐԿԱՅԱՑՆԵ Ա.Դ.ԶԻԿԻ ՄԲ

ՆՊԱՏԱԿ .—Ինքնավստահութիւն ներշնչել , և քաշալերել որ անոնք բարձրագոյն աստիճանով կարենան օգտագործել իրենց կարողութիւնները :

ՕՐՈՒԱՆ ՀԱՐՑԻ .—Ի՞նչ դժուարութեանց եւ պահանջներու դէմ յանդիման գտնուելու ստիպուած է արդի աղջիկը : Անկեղծ և անվերապահ կերպով յայտնեցէք ձեր զգացած նոյնիսկ ամենադժուարին խնդիրները : Կան զուտ անձնական հարցեր և ներքին փորձութիւններ , կան խնդիրներ ալ որոնք հասարակական բնոյթ կը կրեն , ըլլայ ընտանիքի մը , ըլլայ դպրոցի մը կամ որբանոցի մը մէջ : (Ասոնց ամենը յայտնուելու և կարեւորագոյնները գրատախտակին վրայ գրուելու են :)

Ի՞նչ հարցեր դիմագրաւելու ստիպուած էին Ս. կոյսին ժամանակակից աղջիկները : Պաղեստին Հռովմայեցիներու տիրապետութեան տակ էր : Հրեաները կը հեծէին անգութ զինուորներու բռնութեանց տակ : Զքաւորութիւն կը տիրէր ամեն կողմէ : Հռովմայեցիները բնաւ չէին մտահոգուէր Հրէից ազգային կրօնքն ու մշակոյթը ծաղկեցնելու հարցով : Սակայն , Հրեաները զարմանալի կորովով մը կառչած էին իրենց հորենական աւանդութեանց , որբազան գրութեանց եւ կրօնքին : Իրենց կրօնքին էական մասը կը կազմէր այն հաւատքը թէ՝ «Օծեալ»ը պիտի գայ եւ աստուածային զօրութեամբ մը պիտի փրկէ Հրեայ ազգը : Ամեն աղջիկի մեծագոյն երազն էր այդ Օծեալ Փրկչին

Մայր ըլլալու պատիւին արժանանալ : Եւ սակայն Փրկչչը կ'ուշանար : Անոնք որ կը յանդգնէին ըմբուտանալ Հռովմէական իշխանութեանց դէմ , մահուամբ կը պատժուէին , իսկ անոնք որ կը համակերպէին օտար լուծին , ազգուրացներ կը սեպուէին իրենց ազգակիցներուն կողմէն :

Այսպիսի ճգնաժամային պարագաներու մէջ , ի՞նչ տեսակ հաւատք ու զօրութիւն պիտի ակնկալուէր հայրենասէր աղջիկէ մը :

Ս . ԳԻՐՔԵՆ ՍՏԱՑՈՒԵԼԻԹ ԼՈՅԾՈՒ .—

Արգեօք ի՞նչ աստիճանով բարւոքուեցաւ իկան սեռի կացութիւնը Քրիստոսի բերած կրօնքով : Քրիստոնէութիւնն էր որ մզեց մարդկութիւնը իկան սեռի մասին վեհ գաղափարներ տածելու , նոյնպէս անոնց հանդէպ յարգանքի պարտքերնիս ըմբռնելու և անոնց արժանիքը բարձրացնելու :

Կիներու հանդէպ մեր Տիրոջ Յիսուսի կրած յարգալից զգացումներէն օրինակներ տանք : Անգամ մը երբ Ան ջրհորին եղերքը Սամարացի կնոջ մը հետ առանձինն կը խօսակցէր , իր աշակերտները գալով զարմացան որ Յիսուս կը զիշանէր կնոջ մը հետ , և անալ արհամարհուած ցեղի մը մէկ աղջիկան հետ խօսակցիլ (Յովհ . Դ . 7.28) : Բայց Յիսուս իր այդ վարմունքի քովը կը ցուցնէր թէ կինն ալ իր մասնաւոր արժանիքն ունի : Ուրիշ անգամ մը , երբ Աստուծոյ թագաւորութիւնը բացատրել ուզեց օրինակը կանացի պարտականութեանց աշխարհէն առաւ , որն էր խմորը (Մատթ . ԺԳ . 33) : Իսկ ուրախութեան զգացումը բացատրելու համար՝ իր կորսոնցուցած զբամը գտնող կնոջ առակը պատմեց (Ղուկ . ԺԵ . 8-11 :) Ասոնք անսովոր երեւ

ւոյթներ էին այդ ժամանակի ունկնդիրներուն համար :
ինչո՞ւ Յիսուս կնոջական միջավայրով եւ կեանքով
կ'զբաղէր ուրեմն :

ՕԺԱՆԴԱԿ ԼՈՅՍԵՐ .—

Մայրերը ի՞նչ ծառայութիւններ մատուցած են
մարդկութեան և ի՞նչ մասնաւոր հարցերով զբաղած են :

1.—կնոջ նուրիումի և յաջողութեան ամենամեծ
դաշտը իր ընտանեկան պարտականութիւններու մար-
դը եղած է : Ոչ միայն առարկայական առտնին գոր-
ծեր կատարած այլ մասնաւանդ բարոյական ու հոգեւոր
մեծ պահանջներու գոհացում տուած են անոնք : Աշ-
խարհիս մեծ մարդերէն շատեր ընդունած են, թէ իրենց
մայրերուն սիրոյ եւ հաւատքի ներգործող ազգեցու-
թեան կը պարտին իրենց մեծութիւնը : Մեծն կոո-
դանդիանոս կայսրը, որ մինչեւ չորրորդ դարու սկիզբը
չեթանոս մնացած իր պետութեան համար Քրիս-
տոնէութիւնը պաշտօնական կրօնք հռչակեց, թէ՛ իր
հաւատքը և թէ՛ ալ իր կատարած զործը իր քրիստոն-
եայ մօրը կը պարտէր : Ս. Օգոստինոս, որ չորրորդ դա-
րու եկեղեցական հայլերուն նշանաւորն էր, իր քրիս-
տոնեայ մօրը ջերմեանդ ալօթքներուն շնորհիւն էր
որ վերջապէս զջաց իր ապրած հեթանոսական ու աղ-
տուտ կեանքին համար և քրիստոնեայ դարձաւ : Նոյնը
կարելի է ըսել Յովհան Ոսկեբերանի համար : Ամե-
րիկայի ամենասլուած նախապահներէն Լինքլն ըստ
է . «Ինչ որ ունիմ եւ ինչ որ եմ, հրեշտականման մօր»
կը պարտիմ :

2.—Նոյնպէս, մայրեր բարենպատակ գործերու
մէջ մեծ եռանդ եւ գործունէութիւն ցոյց տուած են :
Մեր ազգային պատմութեան փառաւոր դրուագներէն

մին կը կազմէ կիլիկիոյ Զապէլ թագուհին բարեպաշտ
կեանքն ու ընծայած ծառայութիւնները : Զապէլ ապ-
րեցաւ տասնըերկրորդ դարու առաջին կիսուն : Փոքր
տարիքէն ամուսնացած, տնաշէն և զթասիրտ թագու-
հի մը դարձաւ : Մեծ գորով ու խնամք կը տածէր, մաս-
նաւորաբար հիւանդներու հանդէպ : Անոր անունը
մասնաւոր համբաւի արժանացած է, Սոոյ մէջ հիմած
իր հիւանդանոցովը : Զապէլ ո՛չ միայն հիւանդանոցի
մէջ մատակարարուհի եւ խնամակալուհի գերը կը
կատարէր, այլ մանաւանդ իրը հասարակ հիւանդա-
պահուհի մը, անձամբ կը ծառայէր հիւանդներուն, իր
ձեռքերովը կը խնամէր զանոնք, սէր ու ժպիտ բաշ-
խելով բոլորին :

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆՆԵՐ .—

1.—Ի՞նչ է ձեր կարծիքը իդական սեռի արժա-
նիքին վերաբերմամբ :

2.—Ի՞նչպէս կրնայ աղջիկ մը իր կեանքովը մե-
ծագոյն ծառայութիւնը մատուցանել իր աղջին և եկե-
ղեցիին : Անիկա, նախ իր մարմինը առողջ պահելու
համար՝ լաւ խնամք տանելու է անոր : Առողջ ու կեն-
սունակ սերունդ մը ունենալու համար անհրաժեշտ է
առողջ մայրեր ունենալ : Երկրորդ, ամեն աղջիկ իր
կեանքին համար իտէալ հերոսուհի մը ընտրելու է իբր
տիպար եւ անոր նմանելու աշխատելու է : Ո՞վ պիտի
չփափաքէր Զապէլի պէս զթասիրտ եւ ծառայող կին
մը ըլլալ : Դարձեալ, աղջիկ մը իր հոգւոյն մէջ բա-
րեպաշտական զգացումներ մշակելով ու սնուցանելով,
կրնայ Սուրբ Օգոստինոսի, կոսդանդիանոսի, Ոսկեբե-
րանի և Լինքլնի մայրերուն նման ընտանիք մը կազ-
մել որ վսեմ կեանքի որբան մը կրնայ դառնալ :

ԽՈՐՀՈՂԱԾՈՒԹԵԱՆ ՊԱՀ.—

Աղօրք «Բոլոր Մայրերուն Համար» .—Գովութիւն և օրհնութիւն կը մատուցանենք Քեզ, ո՞վ Աստուած, այն բոլոր վսիմ ծառայութեանց համար որ մայրութիւնը կատարած է մարդկութեան մէջ։ Շնորհակալ ենք մեր մայրերուն համար, որոնք իրենց կեանքի տարրերով շինեցին մեր կեանքը, մեզի համար տառապանքներ կրեցին եւ այդ տառապանքներուն եւ ցաւերուն բազմապատիկ անգամովը զմեզ սիրեցին, մեզ իրենց ջերմ բազուկներուն մէջ խնամեցին, և անխոնջ սիրով ու լուռ աղօթքով հետեւեցան մեր կեանքի քայլերուն։ Ներէ՛, ո՞վ Հայր, եթէ չփոխարինեցինք այդ սէրը մեր բնական իրաւունքը նկատելով զայն։ Արժանի ըրէ մեղ՝ որ ըմբանենք մայրութեան վեհ պարտականութեան իրաստը . Ամէն։

(Բաւզէնպըշ)

ՇԱԲԹՈՒԱՆ ՊԱՐՏՍԿԱՆՈՒԹԻՒՆՆ. —

Չորս Աւետարանիչներուն մէջէն միայն Դուկաս Աւետարանիչն է՝ որ կանանց մասին ամենաշատ գըրռուագներ արձանագրած է։ Արդեօք ի՞նչ է պատճառը։ Կարենալ պատասխանելու համար կարդաց այդ պատմութիւնները, (Դուկ. Դ. 25-27, 38-40, Ե. 11-18, 36-50, Բ. 1-3, 40-45, Ժ. 38-42, Ժ. 1-6, Կայլն)։



ԴԱՍ Բ.

ՅԱՐԳԱՆՔԻ ԻԳԱԿԱՆ ՍԵՌԻՆ ՀԱՆԴԵՊ

ՆՊԱՏԱԿ .—

Հյբոննել ջանալ այն մեծ տարբերութիւնը որ ընկերային յարաբերութեանց մէջ ներմուծուեցաւ, հետեւանքն ըլլալով մեր Տիրոջ՝ կիներու հանդէպ բռնած նոր ընթացքին, եւ յետոյ աշխատիլ իրագործել զայն մեր անձնական կեանքին մէջ։

ՕՐՈՒԱՆ ՀԱՐՑԻ .—

Ներկայիս մարդկութիւնը ի՞նչ ձեւբռվ կը յայտնէ իր յարգանքը կանանց հանդէպ։ Օգտակար կը նկատենք այսօրուան կեանքէն առնուած մի քանի դրուագներ պատմել այս կէտը լուսաբանելու համար։

1. —Արամ ժիր ու բարեկիրթ պատանի մըն էր։ Իր մօրմէն եւ ուսուցիչներէն սորված էր ազնիւ վարժուածու մը ունենալ։ Օր մը, հանրակառքով կը ճամփորէր։ Ուժեղ ու աշխոյժ ըլլալուն, բազմութիւնը մեղքելով կրցեր էր նստարանի մը վրայ տեղ մը ապահովէլ։ Կին մը ներս մտաւ, մանուկ մը գրկած, խեղճ կինը մանկիկին ծանրութեան պատճառով ուշ մնացած կրցալով չէր կրցած տեղ մը գտնել։ Արամ, զայն տեսը պէս տեղէն ցատկեց ու ժպիտով մը ըստաւ. «Հրանելուն պէս տեղէն ցատկեց ու ժպիտով մը ըստաւ. Տիկինը, շնորհցէք տիկինն, իմ տեղս նստեցէք։» Տիկինը, հակալութիւն յայտնելով նստաւ։ Արամ մինչև զերծ ստքի վրայ մնաց, թէե ինքն ա՛լ, բոլոր ճամբորդներուն պէս վճարած էր տոմսակին համար եւ նստելու իրաւունքին տիրացած։ Կընար ուրեմն նստիլ հանգ-

չեւ ու կինը ստքի վրայ թողուլ . սակայն այդպէս չը-
րաւ : ինչո՞ւ :

2.—Աշխարհի ամենամեծ շոգենաւներէն մին
Առլանտեան Ովկիանոսի վրայ կը ճամբորգէր : Ճամ-
բորգները հարուստ զառակարգի մարդիկ էին : Ով-
կիանոսին մէջտեղերը , նաւը սառոյցի խոշոր կտորի մը
զարնուելով սկսաւ ընկղմիլ : Մակոյկները վար առ-
նուեցան սակայն բոլոր ճամբորգները ազատելու չէին
բաւէր անոնք : Անշուշտ մեղագրելի չէր նմանօրինակ
ճգնաժամային պարագայի մը մէջ երբ ամեն մարդ
մակոյկները խուժէր իր կեանքը փրկելու համար , բայց
այդպէս չեղաւ : Այր մարդիկ մէկ կողմ քաշուած ,
նախ ճամբայ տուին կիներուն ու մանուկներուն որ
մակոյկներուն մէջ նոտին , թէեւ շատ լաւ գիտէին
թէ շուտով տեղ պիտի չմնար իրենց եւ խեղդուելու
պիտի դատապարտուէին , ինչպէս որ ալ եղաւ : Ար-
դարացի՞ էր անոնց այս վարմունքը : Հին կտակարա-
նին մէջ նոյնանման գէպեր արձանագրուա՞ծ են :
Ինչո՞ւ այս յարգանքը կիներու հանդէպ :

Ս . Գիրքին ՍՏԱՑՈՒԵԼԻԲ ԼՈՅՍԼ .

Անոնք որ մայր չունին , ի՞նչ միջոցներով կրնան
յարգել կիները : Ի՞նչ ըրաւ մէր Տէրը : Բացէ՞ք Դուկ .
Գ . 31.35 . ուր կը տեսնենք որ , Սուրբ ընտանիքի շր-
ջանակին իմաստը շատ լայն առում մը ունի , իր մէջ
ընդունելով բոլոր այն մարդիկը որոնք Աստուծոյ կամ-
քը կը կատարեն : Մեր Փրկչին անձնական արտայայ-
տութեանց համեմատ , բոլոր կիները պէտք է յար-
գուին , որպէս մայրեր ու քոյրեր :

Մեր Տէրը , իր այս վարդապետութիւնը յայտնելէ
վերջ , որոշ կանոնագիր մը չտուաւ սորվեցնելու հա-

մար մեղ թէ ինչ գործերով ու ձևերով պիտի յարգենք
մեր քոյրերն ու մայրերը եւ ծառայենք անոնց : Այդ
պարտականութիւնը թողուց իր հետեւորդներուն եւ
իր եկեղեցիին , որ ժամանակին կամ դարուն պահանջ-
քին համեմատ զարգանայ այդ զաղափարը : Իր մա-
հէն քիչ առաջ , մէր Տէրը իր սիրելի աշակերտին ,
Յովհաննէսին կը յանձնարարէր շարունակել իր խնամ-
քըն ու յարգալից վերաբերումը , մայրութեան ներկա-
յացուցիչը եղող իր մօր , Մարիամին հանդէպ : (Յովհ .
ԺԹ . 26 , 27) :

Ինչո՞ւ Քրիստոնեայ աշխարհը այսքան յարգանք
կ'ընծայէ կանանց : Արդեօք անո՞ր համար որ կիները
տկար են ու գթութեան արժանի , եթէ ոչ մէր Տէրը
խւրաքանչիւը կողջ մէջ անձնական մեծ արժանիք կը
տեսնէր : Խոլամ աշխարհին մէջ ալ նոյն յարգանքը
կը տածե՞ն կիներու հանդէպ :

ՕժԱՆԴԱԿ ԼՈՅՍԼ .

Հետեւեալը պատմութիւնն է որբ տղու մը որ իր
ապրուստը կը հողար իբրև թերթի ցրուիչ : Իրիկուն
էր . իրեն նման ուրիշ ցրուիչ տղաք ալ իրենց անու-
թին տակ թերթի ծրարներ , հոս հոն կը վազվուէին :
Որբ ցրուիչն ալ անոնց նման քաղաքին հրապարակնե-
րէն մէկուն մէջ թերթ կը ծախէր : Յանկարծ ծեր կին
մը նշմարեց որ փողոցին գիմացի կողմը անցնիլ կ'ու-
մը սակայն օթօներու խուռն երթեւեկէն շոււրած եւ
զէր սակայն մը սմքած էր : Որբ ցրուիչը , վար
վախցած անկիւն մը սմքած էր : Մար յարգալից ,
անցուց անօգնական կինը : Վերադարձին տեսաւ որ
յաճախորդ մը իրեն կ'սպասէ թերթ գնելու համար ,
թէեւ կլնար եթէ ուղէր ուրիշ ցրուիչէ մը գնել :

«Այդ կինը քու մա՞յրդ է» հարցուց ան
—«Ո՛չ պարոն . . . մայրս մեռած է, սակայն կը
խորհիմ թէ ան ալ մայր է վերջապէս»։
Ի՞նչ ազգեցութիւն գործեց կը կարծէք այդ տղուն
ընթացքը ականատեսներու վրայ։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ —

կանանց հանդէպ մեր Տիրոջ ցոյց տուած յարգա-
լից վերաբերումը ամեն տեղ պահանջուած կերպով
գործադրուած է։

Ի՞նչո՞ւ Արևելքի կիները գեռ երիտասարդ տա-
րիքի մէջ կը կորսնցնեն իրենց թարմութիւնը, և յոգ-
նած երեսոյթ մը կ'ստանան, մինչ Արեւմտեան երկիր-
ներու կիները, քառասուն կամ յիսուն տարիքին մէջ
իսկ ժիր, աշխոյժ և երիտասարդ երեսոյթ մը ունին։
Ի՞նչ գործնական միջոցներով կրնանք իդական
սեռին հանդէպ իրապէս արտայայտել մեր յարգանքը
և օգնել անոնց բարձրացումին։

Ամեն տղայ կամ աղջիկ պատեհութիւն ունի պըզ-
տիկ օժանդակութիւններով տունէն ներս կամ դուրս
իդական սեռին բեռը թեթեւցնելու եւ կամ երախտա-
զիտական յարգալից արտայայտութիւններով երջան-
կացնելու զանոնք։ Սա պիտի ըլլայ մեր փոխադարձ
հատուցումը այն բազմաթիւ ծառայութեանց զորա-
անոնք մատուցած են մեզի։
ԽՈՐՀՄԴԱԾՈՒԹԵԱՆ ՊԱՀ —

Աղօրի. «Շնորհէ մեզ ո՛վ Տէր, որ կարենանք Ա .
Հոգիովդ լեցուիլ ու ամեն կողմ զուարթութիւն և եր-
ջանկութիւն սփռել։ Բարձր օրինակովդ ուժերնիս
շարժման մէջ դիր, որ կիներու հանդէպ յարգալից վե-
րաբերմունք ունենանք։ Շնորհէ մեզ, համբերատար

ու կարեկից ըլլալ բոլոր յոգնած ու զոհաբերուող մայ-
րերու հանդէպ, ըլլան անսնք չնորհալի կամ ոչ, երախ-
տագէտ կամ աննկատ։ Այսպէսով ո՛վ Տէր կարենանք
յուսալ թէ զործնական կերպով պիտի կրնանք մատու-
ցանել այն յարգանքը զոր կը պարտինք բոլոր մայրե-
րուն։ Ա.մէն ։

ԵԱԲԹՈՒԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ .

Ամեն աշակերտ, իրեն ծանօթ կիներու պարա-
գաները քննելով, թող որոցէ թէ ինչ մասնաւոր զործե-
րով կամ ընթացքով կրնայ ծառայել անոնց։ Իր տես-
րակին մէջ յանկ մը թող պատրաստէ։



ԴԱՍ 9.

ԱՐԵՎԱՏՅԱՆ ՆՈՒԻԿԻՑԱԿԱՐԾ

19 U.S. 4.

Օգտագործել ծառայութեան ամեն պատեհութիւն :

Թէ ի՞նչպէս ներկայացնելու է Հարցը :

կը ձանչնո՞ք մէկը որուն կեանքը, զոհովութեան
մէծ օրինակ մը ներկայացնէ։ Ազգային ու հկեղեցա-
կան պատմութենէն մի քանի հերոսուհիներու անուն-
ներ լիշեցէք։

1. — Մաքրուհի բարեկեցիկ ընտանիքի մը զտատկն
էր։ Ազնիւ նկարագրի տէր և ուրիշներու օգնելու
պատրաստ հոգիով տողորուած ժրաջան աղջիկ մը։
Պատերազմի գիրախտ տարիներուն անիկա կորոնցուց
իր ծնողքը և ստիպուեցաւ որբանոցի մը մէջ աշխատիւ
իրեւ սպասուհի։ Նոր պատերազմ մը յաջորդած էր
նախորդ աւերիչ պատերազմին։ Թշնամին՝ երկրին
սահմաններէն ներս կը յառաջանար, մինչ սարսափա-
հար բնակչութիւնը տուն տեղ իր ետին ձգած կը փախ-
չէր անոր առջեն։ Զմեռ էր, և շատեր ճամբան սա-
ռեցան, ոմանց ալձեռքերն ու ոտքերը չորցան։ Յայներ
էին այս փախոտականները։ Շատեր, ապաստանեցան
այն որբանոցը ուր կը գտնուէր Մաքրուհին։ Որբա-
նոցը արդէն անձկութեան մատնուած էր թէ՛ տեղի եւ
թէ ուտեսաեղէնի տեսակէտով, սակայն Հայ որբերը
որոշեցին իրենց ունեցածէն բաժին հանել ա՛յօքան
տառապով Յայն եղբայրներուն։ Որբանոցը ահոելի

տեսարան մը կը պարզէր : Զեռքերն ու ստքերը փտած վիրաւորներու նեխած վէրքերէն զարչելի հոտ մը լեցուցած էր ամբողջ շնչքը : Ոչ ոք կ'ուզէր մօտենալ անսոնց, բացի Մաքրուհիէն : Նոր պատեհութիւն մը կը տեսնէր ան և կուզէր օգտագործել զայն : Առանց զարչելու կը մօտենար անսոնց խւրաքանչիւրին, կը մաքրէր ու կը կապէր անսոնց վէրքերը, զուարթութիւն ու մխիթարութիւն բաշխելով ամենուն : Իր ըրած այս ծայրայել զսհարերութենէն, Մաքրուհի հիւանդացաւ թէ՛ մարմնով եւ թէ՛ մտքով և ներկայիս, խելքով պակասաւոր կեանք մը կը քաշքէ :

2.—Սիրանոյշ հարուստ ընտանիքի մը մէկ հատիկ զաւակն էր։ Մալլը կանուխէն մեռած ըլլալով հօրը խնամքին յահճնուած, մեծցած և նոյնիսկ բարձրագոյն կրթութիւն ստացած էր։ Օր մըն ալ ճանչցաւ Արամը, ու զիրար սիրեցին ճշմարիտ և կատարեալ սիրով մը։ Ատկայն շատ չանցած հայրն ալ մեռու, իսկ նշանածն ալ, անողոք աչքի հիւանդութեան մը ենթակայ ըլլալով գեռ իր քսանըհինքին, աեսողութիւնը կորսնցուց։ Արամ տեսնելով իր տիսուր ապագան, առաջարկեց Սիրանոյշին որ ազատ զգայ ինքպինքը։ Ատկայն, Սիրանոյշ մոռցաւ աշխարհը ու իր տարիքին հնորհած բոլոր վայելքները, և ինքպինքը նուիրեց իր կուր ամուսնուն խնամքին ու երջանկութեան։

ի՞նչպէս կըլլայ որ սմանք այս աստիճան զոհութիւն բնելու քաջութիւնը կ'ունենան :

Ա. ԳԻՐՔԵՆ ՍՏԱՑՈՒԵԼԻՔ ԼՈՅԱԾ .—

Պուկասու Աւետարանին մէջ, քանի մը զեղեցիկ պատմութիւններ կան, որոնք կը բացատրեն այն սէրը լոր կինները կը տածէին մեր Տիրոջ ծառայելու մէջ:

Ուսումնասիրեցէք Պուկ . է . 36-50 : Այս կնկան ցոյց տուած բարեպաշտական ոգին ի՞նչպէս օպտագործեց մեր Տէրը : Ինչու արդեօք նման արարք մը , մեղաւոր կնոջ մը կողմէ : Արդի աղջիկներու համար ի՞նչ նշանակութիւն ունի այս պատմութիւնը : Բարեպաշտութեան մասին ուրիշ զեղեցիկ պատմութիւն մ'ալ կայ Պուկ . Ժ . 38-42 ին մէջ : Այս երկուքն ո՞ր մէկուն կերպը (մեթոսը) նախընտրելի է : Առելի լաւ պիտի կերպը (մեթոսը) թէ Մարիամի և թէ Մարթայի բնաւորութիւն-չըլլա՞ր թէ Մարիամի և թէ Մարթայի բնաւորութիւն-ները կարենալ միջնել ու մշակել մէջ , որպէսզի , թէ մտածումով և թէ զործքով կարենալինք ծառայել Քրիստոսի : Ներկայիս աղջիկ մը ի՞նչ միջնոցներով կրնայ Մարթայի ու Մարիամի բարեպաշտական զգացումները միացնել և արտայալտել զայն իր կեանքովը : ՕժԱՆԴԱԿ ԼՈՅՍԵՐ —

Ֆլորէնս Նայթինկէլ , (նշանաւոր հերոսուհին) Անգլիացի Հիւանդապահուհի մըն էր որ «Խրիմի ողեւորիչ հրեշտակը» կոչուած է : Մանկութենէն , բացառուկ ուր մը ունէր բնութեան և կենզանիներու հանգէպ : Կենզանիներ խնամելը՝ մեծ երջանկութիւն էր իրեն համար : Օր մը վիրաւոր չուն մը բժշկեց իր խնամքով : Ֆիլիպական զեղեցկութեամբ մը օժտուած եւ հարուստի աղջիկ ըլլաւով , կրնար իշխանական կեանք մը վարել եթէ ուրէր , ոսկայն հիւանդապահութեան ասպարէզը ընտրելով , ինքզինքը նուիրեց ուրիշներու հանգիստին եւ առողջութեան : Երբ Խրիմի ըրիշներու հանգիստին եւ առողջութեան : Երբ Խրիմի պատերազմը ծագեցաւ Թուրքերու ու Ռուսերու միջնեւ , Նալթինկէլ լուելով որ վիրաւոր զինուորները անշեւ , Նալթինկէլ լուելով որ վիրաւոր զինուորները դեռ խընամ կը ձգուին , (որովհետեւ այն ատենները դեռ խընամ կը ձգուին , որովհետեւ այն ատենները դեռ խընամ չկար) պատերազմի դաշուը փութաց օգ-

նելու համար անոնց : Հասաւ Պօլիս և Սկիւտարի Հիւանդանոցին մէջ կը խնամէր վիրաւոր զինուորները , երբեմն նոյնիսկ քսան ժամ անընդհատ աշխատելով : Իր կեանքը վտանգի տակ գնելով կ'օգնէր ամեն տեսակ հիւանդներու : Իր հմայքն ու համբաւը այնքան տարածուեցաւ որ , չոտ մը աղջիկներ իրեն օրինակին հետեւելով հիւանդապահուհի եղան նոյն նույիրումի զգացումով , և այսօր հազարներով կը համբաւին անոնք :

2 . - Հայն ալ ունի ազգին պարծանք հերոսուհի մը , յանձին Գալֆական Սրբուհի Մայրապետի : Աւշիմ , նույիրուած , զործունեայ ու համեստ աղջիկ մըն էր , բնիկ Գարթալցի , բայց յետոյ Պօլիս փոխադրուած : 1865 ին , աղետալի հնատախտ մը (քոլէրա) նախճիրներ կը զործէր մայրաքաղաքին մէջ : Շատ մը ընտանիքներ քանդուեցան , հարիւրաւոր որբեր փողոցը մնացին : Սրբուհի , ներչնչուած օգնելու ու ծառայելու տենչէն , տքնածան աշխատանքով , հիմնեց իր անունով որբանոց մը , Պօլտոյ Խատովիւդ թալին մէջ : Նախ տասնընօթը որբուհիներ միայն կը խնամուէին հոն , բայց յետոյ այդ թիւը բազմանալով , ծառայութեան շրջանակն ալ ընդարձակուեցաւ : Ոէթէս Պէրպէրեան՝ իր մասին ըստ է թէ «Ազգն ու եկեղեցին յաւէտ պիտի պարծին որ իրենց ծոցէն ծնաւ Սրբուհի Մայրապետը » ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ . —

Եթէ յիշեալ Հերոսուհիներուն կեանքը մօտէն քննենք , պիտի տեսնենք որ անոնք իրենց փոքր տարիքէն , չնչին ծառայութիւններով է որ հիմք գրին իրենց ապագայ մեծ զործերուն և ծառայութեանց :

Ֆրանսայի ազգային մեծ Հերոսուհին ժան Տ'արգ , իր հայրենի երկիրը փրկելու վում պաշտօնը ստանձնելէ

առաջ, սորված էր իր ընտանիքին ու եկեղեցին հաւատարմօրէն ծառայել: Հերոսները յանկարծ և իբրև հերոս չեն ծնիր, օրէ օր, իրենց մեծ ու փոքր պարտականութիւնները կատարելով է որ այդ բարձրութեան և կատարելութեան կը հասնին: Հերոսները և հերոսուհիները, իրենց փոքր տարիքէն աչքի կը գորնուին իրենց ընթացքներովը:

Աւստի, ի՞նչ պատեհութիւններ կան ձեր ըրջանաւին մէջ հաւատարմօրէն նուիրուելու ու ծառայելու համար:

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԵԱՆ ՊԱՀ.—

Աղօրք.—«Սորվեցուր մեզ ո՛վ Տէր, տեսնել եւ օգտագործել, ծառայութեան ամեն տեսակ պատեհութիւն: Թո՛վ տուողները ըլլանք առանց փոխարժէքը հաշուելու, պայքարողներ՝ առանց վիրաւորելու, աշխատողներ՝ առանց հանգիստ փնտուելու, ծառայողներ՝ առանց վարձատրութիւն ակնկալելու, այն գիտակցութեամբ թէ՝ Քու կամքդ է որ կը կատարենք: Ամէն» ՇԱԲԹՈՒՄՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ: —

Թող ամեն աշակերտ գտնէ ու քննէ ծառայութեան առիթներ որ կը ներկայանան իրեն, իր ապրած միջավայրին մէջ և որոնք եթէ խելամուտ ու շաղրութեամբ գործադրուէին հերոսական արարքներու պիտի առաջնորդէին զիրենք:

ԴԱՍ Դ.

ԶՈՆՔԻ ՄԵջ ՅԱՐԱՑԵԼՈՒԹԻՒՆ

ՆՊԱՏՈՒԿ.—

Որոշ ու բանաւոր նպատակ մը ունենալ ու պինդ փարփւ անոր:


ՕՐՈՒԱՆ ՀԱՐՑԲ:—

Մինչեւ հիմա պատմութիւններէն որո՞նք կը ցուցնեն թէ զիւցազնական նկարագրի մը հիմերը, փոքր տարիքին կը գրուին, փոքր պարտականութիւններ հաւատարմօրէն կատարելով:

Սարգիս, իր ու շիմութեամբն ու բարի վարքովը սիրուած էր սրբանոցի ուսուցիչներէն: Սրբանոցը արհեստանոց մըն ալ ունէր, ուր խրաքանչիւր աշակերտ առիթ կ'ունենար արհեստ մը սորվելու: Սարգիս, նախ փափաքեցաւ երաժիշտ մ'ըլլաւ, ապա ձանձրանալով գերձակառուն յաճախեց: անկէ ալ ձանձրանալով լուսանկարչութիւն սորվել ուղեց: Այսպէս, հակառակ ուսուցչին յորգորներուն որ կը խրատէր յարատեւել միա'կ արհեստի մը մէջ, Սարգիս իր ժամանակը կը վատնէր միշտ արհեստ փոխելով: Տարիներ վերջը, իր ուսուցիչը, բանւոր մը վարձելու համար շուկայ գացած էր, հնա զարմանքով տեսաւ որ Սարգիսը հասարակ բանւորներու կարգին նստած էր: Սարգիս, իր ուսուցչին կողմէ տեսնուելէն սաստիկ ամբշցաւ: Ինչո՞ւ, և ի՞նչպէս այս վիճակին հասաւ:

Ա. ԳԻՐՅԻՆ ՍՏԱՑՈՒԵԼԻՑ ԼՈՅՍԼ:—

Ուշադրութեան արժանի է Դուկ. Բ. 49. 49 հա-



Առաջնային
Հայոց պատկերակութեան

մարներուն պատմութեան մէջ յիշուած կինը, որ տասներկու տարի տառապելէ վերջ տակաւին յամառօրէն կը յուսար որ կրնայ բժշկուիլ։ Այդ իսկ հաւատքով, երբ առիթը ներկայացաւ կրցաւ համարձակորդն յայտնել իր փափաքը։ Նման գէպքեր կրնա՞ք յիշել։ Դուկ. ԺԵ. 8-11 ի մէջ կը տեսնուի թէ ի՞նչ պէս հաստատ նկարագրի տէր մէկը յամառօրէն կը փնտոէ ուզածը եւ զայն գտնելուն առթած ուրախութիւնը կը բաժնէ ուրիշներուն հետ։ Ենթագրենք թէ մեր փնտուածը նիւթական առարկայ մը չէ այլ ազնիւնկարագիր մը կամ ինքնազոպումի ու ճշմարտախօսութեան նման առաքինութիւններ են անոնք, կարելի՞ն է նոյն յարատե ջանքով փնտուել ու տիրանալ անոնց։

Յարատեութեան ամենավոնմ օրինակը, թերես Դուկ. ԺԵ. 1.6 ի մէջ գտնուածն է, ուր աննկուն զուգով ու անյոզգողդ կամքով որբեւայրին վերջապէս իր ուզածը կ'ստանայ։
ՕԺԱՆԴԱԿ ԼՈՅՍԵՐ —

Անհամար Հայ մայրեռու ցոյց տուած յարատեութեան օրինակներէն իրը նմոյշ հսո կ'արձանագրենք իրական պատմութիւն մը։

Ութերորդ գարու ոկիզբները, Տ. Եղիս Ա. Արձիշեցի Հայրապետին օրով, Հայաստանի Հեղ գաւառի զիւղերէն մէկուն մէջ, մանկամարդ այրի մը կար, որ իր մէկ հատիկ զաւկին հետ թշուառութեան մատնուածեւ մուրալու ստիպուած էր։ Իրենց օրուան հացը ճարելէ աւելի, այս կինը իր որդւոյն մասին երազ մը ունէր որուն իրագործման համար կը թափառէր այսպէս։ Ուր որ ալ երթար, իր անոյշ գէմքը, համեստ պէս։ Ուր որ ալ երթար, իր անոյշ գէմքը, բոլոր որտերու նայուածքն ու կանացի փափկութիւնը, բոլոր որտերու

կարեկցութիւնը կը շարժէր։ Շատեր կը ջանալին համոզել զինք իրենց մօտ հաստատուիլ, գործ ու տան խօստանալով անոր, սակայն աղնիւ մայրը մերժելով կը պատմուխանէր թէ իր հանգիստէն աւելի զաւկին ապագան է որ զինք կը մտահոգէ։ Այսպէս, դիմագրաւելով ամեն վասնգի և նեղութեան, թափառելով հաստ մայրաքաղաքը՝ Դույն ուր կը գտնուէր Հայրապետական աթոռը։ Կաթողիկոսարանին մօտիկ մասնաւոր սենեկաներ կային, իբր պատուարան անկեալներու։ Երիտասարդ այրին իրենց համար ալ տեղ մը ապահովեց հոն։ Պարզ կենցաղով ալ մեծ հաւատքով լի կին մըն էր։ Քիչ ատենէն զգաց որ հոսալ հանգիստ պիտի ալ կը լուսել, ոչ ալ կարելի պիտի ըլլար ապրուած ճարել, որովհետեւ իրեն պէս հարիւրաւորներ կային։ Կը նար հետանալ, եթէ չըլլար իր որդւոյն ապագային մղաւանջը։ Կաթողիկոսարանի պաշտօնեաները, խղճալով անոր, թելագրեցին որ հետանայ ասկէ և սակայն ան նախընտրեց միաւ։ «Զաւկիս համար կը կենամ» կը պատմուխանէր ամեն անզամ։ Հոն զըտնուող եկեղեցականներ, քաղքին մէջէն բնակարան մը ճարեցին իրեն, յամառ կինը կը կին մերժեց հետանալ կաթողիկոսարանի շրջանակէն։ Ի՞նչ փոյթ թէ պիտի մաքառէր ցուրտին, տաքին եւ անօթութեան գէմ, չէ՞ որ զաւկին ապագան այդ կը պահանջէր։ Երբ պնդեցին որ անպառ հետանայ, կինը պատմասխանեց,

—«Զէք գիտեր որ, զաւակս կը մեծցնեմ, օր մը կաթողիկոս տեսնելու համար զինք»։ Վերջապէս կրցաւ կաթողիկոսին ուշագրութիւնը գրաւել, որուն կրցաւ կաթողիկոսին ուշագրութիւնը գրաւել, որուն արգիւնքն ըլլալով տղան՝ եսայի, իրը ուշիմ պատմանի մը, կաթողիկոսարանի գպրոցին աշակերտ արձանագ-

բուեցաւ : Իր ցոյց տուած ջանքերուն եւ անձնական արժանիքին շնորհի եկեղեցական աստիճաններու բարձրացաւ եւ հետզհետէ յառաջանալով , օր մըն ալ Գողթան գաւառի Առաջնորդ կարգուեցաւ : Մեծ հըռչակ հանեց հոն , այնպէս որ երբ Աղուանից ու Հայոց մասնակցութեամբ եկեղեցական ժողով մը գումարուեցաւ , նուիրակներէն մին ալ ինքն էր : Այդ օրեր Արարները Հայաստան արշաւեցին , կողոպտելով ու քանդելով ամեն ինչ . ճիշդ այդ դառն օրերուն , ժամանակին Տ . Սիսն Կաթողիկոսը , յանկարծամահ եղաւ : Բոլոր աչքերը եսայիի վրայ դարձան իբր միակ արժանի եկեղեցականը Հայրապետական աթոռը բազմելու : Եւ ահա այսպիսի ճգնաժամային պարագայի մը մէջ , Հայաստանի դէկը իրեն յանձնուեցաւ : Անտէր որբութենէն Կաթողիկոսութիւն : Կրնա՞ք զնահատել անոր մօրը կատարած գերը այս եղական պատմութեան մէջ : ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ .


Ի՞նչ է տարբերութիւնը յարատեսութեան ու յամառութեան միջեւ : (Որոշ կերպով բացատրեցէք թէ՝ անիմաստ ու անտրամաբան իտէալի մը յամառօրէն կառչիլը յարատեսութիւն չի կրնար ուեպուիլ :) Զեր գտնուած միջավայրին մէջ ամենէն աւելի ի՞նչ պարագաներու մէջ յարատեսութեան պէտքը կ'զգաք , գպրոցի՞ն մէջ , տա՞ն մէջ թէ ձեր գործատեղին : ԽՈՐՀՈՂԱԾՈՒԹԵԱՆ ՊԱՀ .

«Ո՞վ Տէր , տեսիլներ շնորհէ մեզ քու փառքիդ համար : Թո՞ղ որ կարող ըլլանք փառաւոր իտէալներ տեսնել որպէս լոյս մը լերան բարձր կատարին վրայ և հետապնդելով զայն յառաջանանք դէպի այդ անդոււ եւ անդհատ : Զօրացո՞ւր մեզ մեր բարի ջանքերուն

մէջ : Երբ շնորհեցիր մեզ ջանքի պարգեւը գործ մը սկսելու համար , տո՞ւր նաեւ յարատեսութեան ոգին եռանդով հետապնդելու համար զայն : Ո՞վ Տէր , կը զգանք որ անխուսափելի են ձախողութիւնները , ոյժ տո՞ւր որ չյուսահատինք : Սորվեցո՞ւր մեզ , որ առանց տքնաջան աշխատանքի , ձրի յաջողութիւն ակնկալողներէն չըլլանք . Ամէն :

ՃԱԲԹՈՒՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ : —

Աղջիկները՝ թող կարճ շարագրութիւն մը գրեն , նկարագրելով թէ ի՞նչպէս կ'ըմբռնեն իտէալ կին մը : Եթէ դասարանը մանչերէ կը բաղկանայ , թող նկարագրեն այն իտէալ կինը , որուն հետ պիտի ուզէին կինակցիլ : Երկու կողմերու յայտնած գաղափարներու բաղդատութիւնը , հետաքրքրական ու արդիւնաւոր կրնայ ըլլալ :



ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՈՒԱՆ ԴԱՍԵՐԸ

(ՀԻՆԳ ԿԻՐԱԿԻ)

ՏՕՆԱՑՈՅՑ.

ԶՈՐՍ ԱԻԵՏԱՐԱՎՆԻՉՆԵՐԸ

ԱՄՍՈՒԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԻՒԹԸ.

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՃԱԿԵՐՏՈՒԹԻՒՆԸ

ԴԱՍ Ե.

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԵԱՆՑ ՄԵջ ԶԱՆԱԳԱՆՈՒԹԻՒՆ

ՆՊԱՏԱԿ .—

Հասկցնել թէ՝ ինչ որ աւ ըլլայ իր պաշտօնը, անհատ մը կրնայ ծառայելու առիթներ ունենալ: Ձեռական կամ մտային ամեն տեսակ աշխատանքներու հանդէպ սէր ու յարդանք արթնցնել:

ՕՐՈՒԱՆ ՀԱՐՔԸ .—

Ո՞ր տեսակ աշխատանքներ «պատուական» կամ «բարձր» կը սեպուին, իսկ որո՞նք «անպատիւ» կամ «ցած» Սարգիս ու Սերոբ երկու եղբայրներ, հարուստի զաւակներ էին ու գիշերօթիկ վարժարան մը կը յաճախէին, հայրերնին կը հոգար անոնց ծախսերը: Սակայն Սերոբ զգաց որ արդար չէ նիւթականի բոլոր հոգերը հայրիկին վրայ ձգել, ուստի որոշեց ինքն աւ աշխատիւ և յանձն առաւ գպրոցին պարտէզը ինամել որուն փոխարէն պիտի ստանար որոշ գումար մը իր անձնական ծախսերուն բաւելու չափ: Սարգիս, ընդհակառակը անպատուարէր կը համարէր աշխատիւը, կրնա՞ք գուշակել այս եղբայրներուն ապագան:

Պարոն Գէորգ, Եւրոպա ուսած երիտասարդ մը, գիշերօթիկ վարժարանի մը մէջ ուսուցիչ էր: Սակայն տարօրինակ բնաւորութիւն մը ունէր ան: Փոխանակ թողուլ որ տղաք շտկեն իր սենեակը, ջուր բերեն կամ ծառայեն իրեն, ինք անձամբ կը կատարէր այս գործերուն ամենը: Նոյնիսկ դպրոցին պարտէզին մէջ հողագործական աշխատանքներով աւ կ'զբաղէր: Օր

մը մանաւանդ, իր մէկ արարքով մեծ զարմանք պատճառեց ամենուն: Ինքնաշարժով քանի մը հիւրեր եկած էին գպրոց: Անոնց պայուսակները ներս առնել հարկ էր, սակայն տղոցմէ ոչ մին չուզեց կատարել այդ գործը: Արդ, Պրն. Գէորգ պայուսակներէն մին ուսն առած, հասարակ բեռնակիրի մը նման ներս տարաւ: Երբ տղաք զարմանքով հարցընէին թէ ինչո՞ւ այդպէս կ'ընէր, ան պատասխանեց եւ ըստ թէ երբ մեծնան, հաւանաբար իրենք աւ իրեն օրինակին պիտի հետեին: Ի՞նչ ըսել կ'ուզէր:

Մ. Գիրբին ՍՏՈ.ՑՈՒԽԵԼԻՔ ԼՈՅԾԸ .—

Յիսուսի կեանքին ու գործունէութեան հրաշտափառ պատմութիւնը յետագայ սերունդներուն աւանդովները զլիսաւորաբար իր աշակերտներէն Մատթէոս, Մարկոս, Ղուկաս ու Յովհաննէս Աւետարանիչները եղան: Յիսուսի աշակերտելէ առաջ, անոնցմէ իւրաքանչյուրը իր մասնաւոր գործերով կ'զբաղուէր: Մարկոս Աւետարանիչ, որ ամենէն առաջ զրեց իր Աւետարանը, Յիսուսի աշակերտած ատեն շատ երիտասարդէր տակաւին: Երկրորդ գրողը՝ Ղուկաս, որուն Աւետարանը ամենէն երկարն է, բժիշկ մըն էր: Երրորդը՝ Մատթէոս, առևտորական մըն էր: Իսկ չորրորդ գրողը՝ Յովհաննէս, ձկնորս մը: Ի՞նչ եղանակով ծառայեցին անոնք, երբ Յիսուսի հետեւեցան: Բոլորն ալ Յիսուսի աշակերտներն էին, սակայն տարբեր կերպերով ծառայեցին: Ամանք Աւետարան զրեցին, ուրիշներ քարոզեցին, եկեղեցիներ հիմնեցին ու կազմակերպեցին, ոմանք աւ բժշկութիւն ըլլին:

Պօղոս Առաքեալ, զործենու զանազանութեան միջնաբաժակի միուրեան զարափարը, շատ գեղեցիկ կերպով

կը բացատրէ Հոռվմ . ԺԲ . 3.8 , և Ա . Կորն . ԺԲ . 14-
31 համարներուն մէջ :

ՕԺԱՆԴԱԿ ԼՈՅՍԵՐ . —

Նկատի առէք նաւու մը սպասարկութեան պա-
րագան . հոն ոմանք՝ աստիճանով բարձր , նաւուն հրա-
մանատարներն են , մին կը զեկագարէ ; ուրիշ մը մե-
քենաները կ'աշխատցնէ , մին ալ հնոցին մէջ ածուխ կը
լիցնէ շարունակ , ուրիշ մըն ալ կերակուր կը պատ-
րաստէ : Զանազան պարտականութիւններ որոնք հա-
սարակաց նպատակին կը ծառայէն , որ է նաւը յառաջ
տանիլ : Ի՞նչ պիտի ըլլայ հետեւանքը՝ եթէ ամենա-
խոնարհ պաշ ոօնատար մը , օրինակի , համար ածուխ
նետողը , թերանայ իր պարտականութեան մէջ :

Հայաստանեաց Եկեղեցին հաստատութիւնն ու-
զարդացումը նկատի առնենք : Ոմանք սուրով ծառա-
յեցին , ինչպէս Վարդանանք եւ Վահանեանք , ոմանք՝
գիրով ու գրականութեամբ , ինչպէս Սահակ-Մեսրոպ ,
Նարեկացի , Շնորհալի եւայլն , ուրիշներ խօսքով կամ
քարոզութեամբ , ինչպէս , Թագէսո ու Բարթողիմէսո
Առաքեալները , Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ , կարգ մը
անձնագոհ նուիրեալներ ալ մարտիրոսութեամբ ու
կենդանի վկայութեամբ ամբացուցին Քրիստոնէական
Եկեղեցին եւ հաւատաքը , ինչպէս , Հոլիփոխեանք ,
Ոսկեանք , եւ Սուքիասեանք : Դարձեալ ուրիշներով ու
մարդասիրական գործունէութիւններով ու բարենո-
րոգչական ծառայութիւններով տարածած են Քրիստո-
նէական սիրոյ գործնական բարիքները , ինչպէս Մեծն
ներէս , Գագիկ Գ . Գթասիրտ , Տրդատ թագաւորի
թագուհին , Սրբուհի Աշխիչն , և մեր նախապէս յիշած-
ներէն , Զապէլ թագուհի եւ Սրբուհի Մայրապետ . եւ

դեռ շատ շատեր եկեղեցիներ վիճելով ու բարենպաշ-
տակ հաստատութիւններ հիմնելով . օրինակ Մեծն
Տրդատ թագաւորը , իր ձեռքերով ու իր ուսերուն վրայ
ուերած քարերով , եկեղեցիի շենքեր կը բարձրացնէր ,
եւ 10րդ . գարու հոչակաւոր Տրդատ ճարտարապետը ,
և ուրիշներ՝ գեղարուեստի կոթողներ կանգնելով :

ԵԳՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ . —

Պարզ Արհեստաւոր մը կամ բանւոր մը կրնա՞յ
մարդկութեան համար ծառայութիւն մատուցանող մէկը
համարուիլ : Այն բոլոր աշխատանքները որ ծառա-
յութեան ոգիով կը կատարուին արհամարհէլի չեն :
Ուեւէ պատուաւոր զբաղում վսիմ է : Աշխատանքի եւ
պարտականութեան զանազան ըլլալը մեծ բարիք մըն
է իսկապէս : Ի՞նչ պիտի ըլլար աշխարհի վիճակը եթէ
ամեն մարդ ջանար բժիշկ ըլլալ կամ ուսուցիչ : Լաւ
Քրիստոնեայ մը համարուելու համար սքեմաւոր եկե-
ղեցական ըլլալը անհրաժեշտ պայման կրնա՞նք զնել :
Պարզ արհեստաւոր մը կարո՞ղ է Քրիստոնէական ծա-
ռայութիւններ մատուցանել :

ԽՈՐՀՈՒՄՈՒԹԵԱՆ ՊԱՀ . —

Մաղրամիք . Չորս Աւետարանիցներու համար:

ՄԱՐԿՈՍԻ . «Ամենազօր Աստուած մեր , որ լու-
սաւորեցիր Սուրբ Եկեղեցիդ Մարկոսի միջոցաւ , տուր
եւ մեզ չնորհք որ առանց տարուբերուելու այս կամ
այն վարդապետութեան հոգիրէն , հաստատուինք Ա .
Աւետարանի ճշմարտութեան մէջ» :

ՄԱՏԹԵՈՍԻ . «Ամենակարողգ Աստուած , որ
օրհնեալ Որդուոյդ միջոցաւ Մատթէոսը մաքսաւորու-
թեանէն աւետարանչութեան կոչեցիր , պարզեւէ՝ եւ
մեզ չնորհք , որ մարենք մեր մէջ արծաթասիրու-

թեան տեհնջերը եւ հետեւինք Յիսուս Քրիստոսի»։
ՂՈՒԿԱՍՈՒԻ. «Ա. ԺԵՆ ակադ Տէր, որ Ղուկաս
բժիշկը կոչեցիր հոգիները բժշկելու սուրբ պաշտօնին,
թող հաճոյ թուի քեզ, որ իր Աւետարանէն բղխող
հարազատ գարմաններով, մեր հոգեկան բոլոր ախտերը
բուժուին»։

ՑՈՎՆԵՍԻՍԻ. «Տէ՛ր բարեգութ, փայլեցո՛ւր
Ս. Եկեղեցւոյդ վրայ Աստուածային նշոյլգ, որ օրհնեաւ
առաքեալիդ՝ Ս. Յովհաննէսի սիրոյ գարգապետու-
թեանը վրայ հաստատուած տաճարդ զարգանայ, ճըշ-
մարտութեան լոյսին տակ. Ամէն»։

ՇԱԲԹՈՒԻՍՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ. —
Ամեն աշակերտ իր անձնական կարողութիւննե-
րուն վրայ խորհելով, գրաւոր կերպով թող պարզէ թէ
ի՞նչ տեսակ գործերով կրնայ ամենամեծ ծառայու-
թիւնը մատուցանել ալլոց։ (Եթէ զանուին ոմանք որ
իւրաքանչեւը կը պնդէր իր իւրաւոնքին վրայ, այս-
ինքն կ'ուզէր իր պատկանած եկեղեցիին անդամ ընել։
Անոնք զատ զատ դիմեցին իրենց եկեղեցւոյ հայրերուն
և ահա սկսաւ պայքար մը որ ձեռքի տակէ կը քաջա-
լերուէր երկու կողմի բարեկամներու միջոցաւ։ Ամու-
սինը վերջապէս զիջաւ։ Սակայն պայքարը սկսաւ
աւելի բռնուն թափով մը, երբ ժամանակը եկաւ որո-
շելու թէ տղան ո՛ր զպը պէտք է զրկել։ Հա՞րկ էր
վիճաբանիլ այս տեսակ խնդիրներու մասին։ Ասոնք
կը օնքի էական մաս կը կազմե՞ն։

ԴԱՍ Զ.

ԿՐՈՆԱԿԱՆ ԼԱՅՆԱՄՏՈՒԹԻՒՆ

ՆՊԱՏՈՒԿ. —

Քաջալերել աշակերտները, որ թոյլատու վերա-
բերմունք մը ունենան իրենցմէ տարբեր գաղափար-
ներ ունեցողներու մասին, նոյնպէս սէր եւ յարգանք
արթնցնել անոնց մէջ ազգային եկեղեցւոյ ժառանգու-
թեանց հանդէպ։

ՕՐՈՒԱՆ ՀԱՐՑԸ. —

Կրօնական տարբերութիւններ։

Պրն. Գրիգոր Լուսաւորչական՝ ամուսնացաւ Տիկ։
Մասիի հետ՝ կաթոլիկ։ Զաւակ մը ունեցան, ո՞ր եկե-
ղեցւոյ ծէսով մկրտել պէտք էր։ Թէ՛ այրը և թէ կինը
իւրաքանչեւը կը պնդէր իր իւրաւոնքին վրայ, այս-
ինքն կ'ուզէր իր պատկանած եկեղեցիին անդամ ընել։
Անոնք զատ զատ դիմեցին իրենց եկեղեցւոյ հայրերուն
և ահա սկսաւ պայքար մը որ ձեռքի տակէ կը քաջա-
լերուէր երկու կողմի բարեկամներու միջոցաւ։ Ամու-
սինը վերջապէս զիջաւ։ Սակայն պայքարը սկսաւ
աւելի բռնուն թափով մը, երբ ժամանակը եկաւ որո-
շելու թէ տղան ո՛ր զպը պէտք է զրկել։ Հա՞րկ էր
վիճաբանիլ այս տեսակ խնդիրներու մասին։ Ասոնք
կը օնքի էական մաս կը կազմե՞ն։

Ուրիշ քաղաքի մը մէջ, գիտուածով մը Բողոքա-
կանաց եկեղեցին այրեցաւ ու ժողովուրդը տուանց աղօ-
թավայրի մնաց։ Բայց տեղւոյն Լուսաւորչական եկե-
ղեցին Առաջնորդարանի ժողովը որոշեց յարմար օրե-

րու մէջ իրենց եկեղեցին Բողոքականներուն տրամադրել։ Այս առաջարկը սիրով ընդունուելէ զատ իր բարերար ազգեցութիւնն ալ ունեցաւ։ Աւ անկէ վերջ երկու յարանուանութեանց պատկանող ազգայիններ նախապաշտուած վերաբերմունք չունեցան իրարու հանդէպ, քանի որ յաճախ մին միւսին արարողութեանց ներկայ ըլլալով, այն հասկացողութեան եկան որ իրենց ազօթքներուն նպատակն ու ոգին նոյնն է, միայն արտաքին ձեւերը կը տարբերին։ Աւ անկէ վերջ համերաշխ ու սիրով կ'ապրէին, զործակցելով իրարու։ Ինչո՞ւ կրցան գործակցիւ այս երկու եկեղեցիները։

Ս. ԳԻՐՅԵՆ ԱՏԱՑՈՒԵԼԻՔ ԼՈՅԱԼ .—

Յիսուս իր քարոզութեանց մէջ, լայնամտութեան կամ թուլառու ողիի մասին արտացայտուեցա՞ւ: Կարգացէք հետեւեալ համարները. Մատթ. Ե. 46, է. 1-5, 12:

Ղուկաս եւ Մարկոս Աւետարանիչները, երկու
տարբեր միջադէպեր արձանագրած են, որոնք հիանա-
լիօրէն կը բացատրեն մեր դասը։ Առաջնոյն մէջ
(Դուկ. Թ. 51-55)։ Յիսուսի աշակերտները, տեսնե-
լով որ Սամարացիները չեն յօժարիր իրենց օգնելու,
կը խնդրեն որ կըսակ տեղացնէ անոնց զիւղին վրայ։
Սակայն Յիսուս յանդիմանեց զիրենք, այդ աններող
ողիին համար։ Միւս միջադէպը աւելի նշանակալից
է. Մարկ. Թ. 38-40։ Աշակերտները, տեսնելով որ
մարդ մը, ժողովուրդին մէջ բժշկութիւն կ'ընէ առանց
Յիսուսի հետեւող մը ըլլալու, կ'արգիւեն զայն բարիք
ընելէ, եւ կուգան պարծենալով կը պատմեն Յիսուսի,
անշուշտ ակնկալելով որ մեր Տէրը պիտի գովէր իրենց

արարքը : Սակայն Յիսուս պատասխանեց , «Մի՛ ար-
դիւէք զայն» Ո՞րը աւելի օգտակար պիտի ըլլար .
զայն արգելե՞լ թէ սիրաշահիւը :
ՕժԱՆԴԱԿ ԼՈՅՍԵՐ .

Պատմեցէք «Ուխտաւոր Հայրեցու» պատմութիւնը, սրոնք 16րդ. դարու սկիզբները կրօնական հալածանքէ փախչելով և ազատ երկիր մը գտնելու յայսով, Եւրոպայէն, Ամերիկա զաղթեցին եւ այսպէս առաջին անգամ Եւրոպայէն Ամերիկա հաստատուողներու այս խումբին կը պատկանի Միացեալ Նահանգներու հիմնագիրները ըլլալու պատիւը:

Հայկական աւանդութեան մը համաձայն, Պարսկաստանի մէջ, ժամանակին, Ասիր անունով պատանի հովիւ մը կար որ ազգով Հրեայ էր։ Կրօնական նախապաշտումէ մզուած, թէ՛ հեթանոս Պարսիկները, ևւ թէ Քրիստոնեայ հովիւներ չէին ուզէր իրեն հետ յարաբերութիւն մշակել։ Ուստի, խեղճ Ասիր ստիպուած էր միս մինակը արածելու իր ոչխարները, առանց նոյնիսկ ընկեր մը ունենալու, որուն հետ խօսէր ու խաղար։ Բայց մի քանի Հայ հովիւներ, թէեւ քրիստոնեայ, Ասիրը իրենց ընկերութեան մէջ առին, որուն հետեւանքն ըլլալով ջերմ բարեկամութիւն մը հաստատուեցաւ Հայ պատանիներու եւ Հրեայ Ասիրի միջեւ։ Ժամանակ մը վերջ, Ասիր փափաք յայտնեց մկրտութիւն։ Ուստի Հայ պատանիները, մկրտեցին զինք առուածի եղերքը «մկրտի ծառայս Քրիստոսի» խորհրդագաւոր խօսքերով։ Ասիր յետոյ հալածուեցաւ ու նահատակուեցաւ իր ազգակիցներուն կողմէ։ Կրօնական տարբերութիւններ կ'արգիլե՞ն տղոց, իրարութարեկամ ըլլալ։

ՇԱՅԹՈՒՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ .—

Ուսանողները, եթէ կը փափաքին, ուշի ուշով
թող ուսումնասիրեն Պօղոս Առաքեալի «Սիրոյ» գլուխը
(Ա. Կորն. ԺԳ.) տեսնելու համար թէ ինչ նոր լոյս կը
սփոք մեր հարցին չուրջ: Փափաքողները զոց թող
սորվին զայն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ .—

Թոյլատու ոգին վախի՞ նշան է թէ վեհանձնու-
թեան: Ներողամոռութիւնը ի՞նչ առնչութիւն ունի
ոիրոյ հետ: Եթէ խումբ մը մարդոց մէջ գաղափարի
ու գաւանանքի տարբերութիւններ կան, ի՞նչ է զայն
լուծելու ամենայաջող եղանակը: Հակառակորդը ոչըն-
չացնե՞լ թէ սիրաշահիւ: Զեր բնակավայրին մէջ կը
ճանինա՞ք այնպիսիներ որոնք ուրիշները իրենց դա-
ւանանքէն հեռացնելու կ'աշխատին իբրև մոլեունդ
և նեղմիտ մարդորոներ: Կրնա՞ն տարբեր եկեղեցի-
ներու պատկանող տղաք միատեղ ապրիւ ու գործակ-
ցիւ: Ի՞նչպէս: Կարելի՞ է հետեւեալ խօսքը իբր նշա-
նաբան ընդունիլ, զիւսակից լլլալով բողոք ասրբերու-
թեանց, վճռած ենի սիրոյ զործակցիւ. Ի՞նչ բաներ էական
են միութեան ու համագործակցութեան համար: Զա-
նացէք յիշել թէ, եկեղեցիները իրարմէ բաժնող
հարցերն ու կէտերը, արտաքին են ու ձեական: Ներք-
նապէս, բոլոր քրիստոնեայ եկեղեցիները միութեան
հաստատուն կապերով, իրար կապուած են:

ԽՈՐՀՈՂԱԾՈՒԹԵԱՆ ՊԱՀ .—

Աղօրք .— «ՏԵ՛Ռ բարեկութ, որ նոյն արիւնէն
ստեղծեցիր ազգերը եւ միենայն փրկութեամբ փրկե-
ցիր, տուր որ երբեք խոտութիւն ցոյց չտամ որիւէ
մէկու մը, որ նոյն բնութեան ու փրկութեան մասնա-
կից կ'ըլլայ ինձ հետ: Համամարդկային սէր մը
չնորհէ ինձի: Ո՞վ գթութեան Հայր, այնպիսի սիրտ
մը տուր որով կարենամ զգալ եղբայրներուս ներքին
թէ արտաքին գժբախտութիւններն ու աղէտները: Եւ
թող սէրս պարփակէ անոնց ամենը: Ամէն»:
(Թողմաս կեմբացի)

Ս. ԳԻՐՅԵՆ ԱՏԱՅՈՒԵԼԻՔ ԼՈՅՑՈՒ .—

Ի՞նչ տեսակէտէ գրգուած ընտրեց մեր Տէր Յիսուս իր աշակերտները : Կարդացէ՛ք Մարկ . Գ . 7-9 և 13-15 : Իր ընտրութիւնը կատարեց կրօնասէր ժողովուրդի մը մէջէն , որոնք հեռաւոր վայրերէ եկած էին զինք լսելու : Ի՞նչ արժանիք տեսած էր սակայն ընտրելիներու մէջ : Անոնցմէ միծագոյն մասը երիտասարդներ էին , որովհետեւ եռանդ ու գործունէութիւն կը պահանջուէր անոնցմէ : Ինչպէս նաեւ համեստութիւն ու խոհեմութիւն (Մատթ . Ժ . 16) : Մեծ գաղափարականներու հետամուտ ըլլալ , թոյլ տալով որ երկրորդական հոգեր իրենք իրենցմէ հարթուին : (Մատթ . Զ . 33 , 34) : Կատարեալ նույիրում (Պուկ . Թ . 61-62) : Բազմարդիւն աշխատանք (Յովհ . ԺԵ . 8) : Իրենց ունեցած լոյսովը , ժողովուրդը լուսաւորել (Մատթ . Ե . 16) : Յիսուս կը պահանջէր որ իրեն հետեւողները այնպէս ազրին , որպէս թէ իրենք են աշխարհի աղն ու լոյսը (Մատթ . Ե . 13-15) : Վառուած լոյս մը , չկրնար լոյս չտալ : Ի՞նչ կը նշանակէ այս գպրոցական աշակերտի մը համար :

ՕՃԱՆԴԱԿ ԼՈՅՑՈՒ .—

Երբեմն մարդիկ իրենց յանձնուած պաշտօնին պահանջած արժանիքը չեն ունենար , և թէ իրենց եւ թէ ազգին գլխուն աղէտներ կը դառնան : Այսպէս եղան , Հայոց Յուսուկ Հայրապետին երկու գաւակները Պապ և Աթանազինէ : Ս . Գրիգոր Լուսաւորիչէն վերջ Հայրապետական աթոռը , ժառանգաբար կը փոխանցուէր հօրմէն որդի : Հետեւաբար , Յուսուիկի աթոռը ժառանգ կ'ինար իր զաւակներէն Պապի և կամ Աթանազինէի : Սակայն երկուքն ալ անարժան էին այդ

ԴԱՍ Է.

Թէ ՄԵՐ ՓՐԿԻՉԸ ԽՇՋՊԼՍ ԸՆՏՐԵՑ ԻՐ ԱՇԱԿԵՐՑՆԵՐԸ

ՆՊԱՏԱԿ .—

Հասկնալ այն տեսակէտը՝ որով մեր Տէրը ընտրեց իր աշակերտները , ապա ջանալ լրացնել մեր պարտականութիւնները՝ նոյն այդ գաղափարականով :

ՕՐՈՒԱՆ ՀՄՐՑՅ .—

Ուեւէ պաշտօնի կոչուելու համար հարկ է պահանջուած պայմանները լրացնել : Օր մը , հարուստ այցելու մը , որբանոցի մը մէջ . յայտաբարեց թէ պատրաստ է հոգալու հինգ լաւագոյն աշակերտներու ծախքը՝ բարձրագոյն կրթութիւն տալու համար անոնց : Առկայն իրնչ տեսակէտով ընտրել պէտք էր այդ հինգ բախտաւորները :

Նորաշէն գաղթավայրերէն մէկուն մէջ , կարմիր Խաչի հիւանդանոց մը հաստատուեցաւ : Գլխաւոր հիւանդապահուհին՝ մասնագէտ մը , ուզեց մի քանի որբ և աղքատ աղջիկներ պատրաստել այդ արուեստին մէջ : Անշուշտ ինք մտքին մէջ տեսակէտ մը ունէր , այն յատկութիւնները որ կը պահանջուէին իւրաքանչիւր հիւանդապահուհիէ ծանօթ էր իրեն և լստ այնմ ներկայացուած տասնըչորս թեկնածուներէն միայն երեքը ընտրեց : Իր փնտուած բարեմասնութիւնները որոնք ընտրեց : (Թող աշակերտները թեկադրեն այն բարեմասնութիւնները որոնք իրենց կարծիքով անհրաժեշտ էին և նկատի առնուած վերի երկու ընտրութեանց մէջ և գրատախտակին վրայ զրէ զանոնք) :

սուրբ պաշտօնին , քանի որ զեղիս ու անառակ կեանք մը կը վարէին : Ասվորութիւնը յարգելու համար սակայն , թագաւորը՝ Տիրան , ժողովուրդին հաճութեամբ , նախ մին , ապա միւսը յաջորդաբար կաթողիկոս կարգեց հակառակ անոնց կամքին : Բայց ասոնք շարունակեցին իրենց անառակ կենցաղը : Ժողովուրդը , յուսահատած , Փառէն անունով կղերականի մը տուաւ կաթողիկոսական տիտղոսը : Իսկ Պապ ու Աթանագինէ տւելի խորունկ թաղուեցան իրենց անառակութեանց մէջ : Պատիժը չուշացաւ սակայն : Օր մը , Աշուիշատի Եպիսկոպոսարանին մէջ խնճուք մը սարքած էին իրենց ընկերներով , օդը յանկարծ ամպուեցաւ ու կայծակներ սկսան իյնալ իրենց գտնուած վայրին շուրջ : Բոլորը փախան եւ ապահով վայրեր ապաստանեցան բացի երկու եղբայրներէն , որոնք , զինով ու անզգայ մնացին նոյն հսկայ շէնքին մէջ , որուն տանիքը շուտով վիւաւ իրենց գլխուն , շանթի մը հարրւածով :

Այսպիսիներու դէմ , ունեցած ենք կղերներ ալ սրոնք համեստաբար մերժելով բարձր պատիւներ , նուիրուած են ժազովը ծառայութեան : Ասոնցմէ մին է Մովսէս Տաթեւացի որ ապրեցաւ 17րդ . գարուն՝ այնպիսի ժամանակ մը , երբ Հայաստան գժնդակ կացութեան մը մատնուած էր : Շրջիկ քարոզիս մըն էր , եւ ուր որ երթար միսիթարանքի խօսքեր ունէր ժողովուրդին : Անանիս վանքին մէջ միաբանութիւն մը հիմնեց , որուն համբաւը ամեն կողմ տարածուեցաւ , եւ մեծ ծառայութիւններ մատոյց իր ժամանակի ժողովուրդին : Կաթողիկոսական աթոռին շուրջ վէճեր ծագած էին , Պարսիկներն ալ ծանր հարկերով կը կեղեքին Հայերը : Մովսէս՝ եւք մը գտնելու առաջադրութեանը :

բութեամբ բարեկարգութեանց ձեռնամուխ եղաւ : կըմիածնայ առաջարը վերանորոգեց , Պարսից պահանջած ծանր հարկերը յաջողեցաւ ջնջել տալ , Յովհաննու վանքին մէջ նոր դպրեվանք մը բացաւ , ու մէծ զարկ տուաւ կղերներու զարգացման : Ասոնք յիրաւի կաթողիկոսի մը արժանի զործեր էին : Ժողովուրդը , երկնառաք բարեկարգիչ մը նկատեց զինք :

Ի՞նչպէս կ'ըլլայ որ ոմանք , հակառակ միջավայրի աններող պայմաններուն , կը յաջողին օգտակար անձեր ըլլալ , մինչ ուրիշներ նպաստաւոր պարտգաններու տակի անկարող կ'ըլլան զարգանալ եւ օգտակար անհատներ ըլլալ :

Ի՞նչ տեսակ պատեհութիւններ ունինք , հոգ չէ թէ որքան փոքր ըլլան անոնք , ազգին ու եկեղեցին ծառայելու համար : Ի՞նչ կը նշանակէ , Յիսուսի «աւակերտ» ըլլալը որևէ արհեստի կամ աշխատանքի մէջ : Մենք ալ կրնա՞նք իր աշակերտները ըլլալ :

Աղօրի . «Ո՞վ Քրիստոս , որ կենդանի կրակ ես , քու սիրոյդ կրակը՝ զոր աշխարհիս մէջը ձգեցիր , արծարձէ՝ իմ հոգւոյս մէջ ալ , որպէսզի այրէ հոգիիս հիւանդութիւնը , ու մաքրէ խղճմտանքս , սրտիս մէջ վառէ քու գիտութեանդ լոյսը : Ո՞վ իմաստութիւն չօր՝ Յիսուս , առ' ուր ինձի իմաստութիւն , որ բարի բաներ խորհիմ , առ' ուր ինձի իմաստութիւն , որ բարի բաներ խորհիմ , Ախօսիմ և զործեմ քու առջեւդ ամեն ժամանակ : Ամէն :

(Կերոսէս Շնորհաւի)
ՇԱԲԹՈՒՍՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԻ : —
Պիտի փափաքէի՞ք վերի աղօթքը զոց սորվիւ :

ԴԱՍ Ը.

ԱՅՑԵՍՄՏՈՒԹԵԱՆ ՈԴԻ ՏԱՐԲԵՐ ՅԵՂԵՐՈՒ ՀԱՆԴԻՎ

ՆՊԱՏԱԿ . —

Տարբեր ազգութեանց պատկանող անձանց հետ
յարգանքով ու համերաշխութեամբ վարուելու Քրիս-
տոնէական կերպը գտնել և կիրարկել :

ՕՐՈՒԱՆ ՀԱՐՑԲ . —

Քանի՞ տեսակ ազգեր կան մեր այս շրջանակին
— գպրոցին , որբանոցին , համայնքին , քաղքին և երկ-
րին մէջ : Ասոնք ի՞նչպէս կը վերաբերուին իրարու
հետ : Հայ տղաք կրնա՞ն պարծենալ թէ իրենց վերա-
բերմունքը աւելի օրինակելի են քան ուրիշ ազգու-
թեան պատկանող տղոց ընթացքը : Ամերիկացիները
որ մեզի օգնելու կուգան , Հայու , Յոյնի կամ Սիւրիա-
ցիի միջն խարութիւն կը դնե՞ն :

Որբանոցի մը մէջ , Հայ , Յոյն , Ասորի , Արար եւ
Ռուս տղաք կային : Միասին կ'ապրէին , սակայն զատ
զատ կը գաստիարակուէին : Հայ ազգային տօներու
առթիւ Հայ տղաք հանդէսներ կը սարքէին եւ միւս
ները ներկայ ըլլալով , Հայոց մասին լաւ զաղափար-
ներ կը կազմէին : Իրենց ազգային տօներու առթիւ
ալ միւսները նմանօրինակ հանդէսներ կը սարքէին եւ
այս անզամ ալ Հայ տղաքը կը տեսնէին անոնց անցեալի
փառքերը : Օր մը սակայն , միջազգային տօնի մը առ-
թիւ հանդէսի մը մէջ ամեն ազգ իր մասնակցութիւնը
բերաւ , սեփական ազգային երգերով , արտասանու-
թեամբ ու պարերով , այս անզամ աւելի լաւ առիթ մը

ունեցան իւրաքանչիւրը միւսին սովորութեանց եւ
բարքերուն մասին զաղափար մը կազմելու : Հանդէ-
սի վերջաւորութեան , տնօրէնը , իր ճառին մէջ ըստ .
Այսօր , մէծ օրինակ մը տուած եղանք աշխարհի : Թէ'
ձեր ազգային զգացումները բարձրացան եւ թէ գոր-
ծակցիլ սորվեցաք» : Ի՞նչ ազգեցութիւն ունեցաւ այդ
օրուան հանդէսը , որբանոցի մէջ գտնուող զանազան
ազգութեանց պատկանող տղոց վրայ :

Ա . ԳԻՐԻՔԻՆ ՍՏԱՑՈՒԵԼՈՒՔ ԼՈՅԾԸ . —

Մեր Տէրը Քրիստոս , այնպիսի ժամանակ մը աշ-
խարհ եկաւ , որ իր ազգը գերի էր Հոռվմայեցիներու
իշխանութեան տակ թէ քաղաքական և թէ՝ զինւորա-
կան տեսակէտէ : Յունական քաղաքակրթութիւնը ,
իր ազգեցութիւնը տարածած էր լայն չափով , իսկ ան-
կէ առաջ արդէն , Եղիպտական , Ասորական ու Բարե-
ւական կրօնական հաւատալիքներ ներմուծուած էին
Հրէական մաքուր կրօնքին մէջ : Հրեաները այնքան
ձնշուած կ'զգային ինքզինքնին որ սկսան զանազան
կուսակցութիւններ երեան գալ իրենց մէջ որոնք յա-
ճախ ըմբռոտանալով կը ջանային ազատել ազգը օտա-
րի լուծէն : Սակայն յոյս մըն ալ ունէին անոնք , որ
փրկիչը պիտի գար ու գերբնական զօրութեամբ մը
օգնէր իրենց այս պայքարին մէջ : Բայց երբ փրկիչը
եկաւ վերջապէս , ի՞նչ տեսակ փրկութիւն մը յայտա-
բարեց իր ազգակիցներուն : Յիսուս կը սիրէր իր ժո-
ղովուրդը ու կարեկից էր անոնց տառապանքներուն .
սակայն իր ազգը սիրելով հանդերձ , չէր կրնար ատել
Հոռվմայեցիները : Մատթէոս իթ . 21 համարը ի՞նչ
լոյս կը սփռէ այս հարցին վրայ : Փիւնիւկօ . Ասորի
կնոջ հետ պատահած դէպքէն ի՞նչ կրնաք սորվիլ ,

(Մարկ . է . 25. 30) : Յիսուսնաիս մերժեց օգնել . վերջը ինչո՞ւ օգնեց :

Պէնտէկոստէի օրը , երբ Սուրբ Հոգին զանազան քաղաքներէ հաւաքուած աշակերտներուն վրայ իջաւ (Գ . Առաք . Բ . 1-12) , ցեղային խարութիւն կա՞ր հոն : Եթէ բոլոր ցեղեր և ազգեր ալ նոյն իրաւունքն ունին Աստուածային աւետիսը ընդունելու , ասիկա ի՞նչ նշանակութիւն ունի մեզի համար : ՕժԱՆԴԱԿ ԼՈՅՍԵՐ —

ԲԷՆ — Հուր , Յիսուսի ժամանակակից բարքերը պատկերացնող իր վէպին մէջ աւանդութիւն մը յիշած է որուն համաձայն , Յիսուս Մանուկին երկրպագելու համար եկող մոգերը , երեք նշանաւոր երկերներէ կուգային : Մին՝ Եւրոպացի Յոյն մը , միւսը Ասիացի Հնդիկ մը , իսկ Երրորդը , Աֆրիկէցի խափշիկ մը : Ի՞նչ կը նշանակէ այս վէպքը : Եթէ տարբեր ազգութեանց պատկանող անհատներ , յօժարին Յիսուսի գալ , զըմուարութիւն պիտի ունենա՞ն իրարու հետ բարեկամանալու : Կընայի՞նք մեր բարեկամները այս միջոցներով ընտրել :

Ամերիկայի Միացեալ Նահանգներու մէջ , բազմաթիւ ազգեր , ինչպէս Անգլիացի , Գերման , Հրեայ , Զինացի , Ճարոն , Խափշիկ , Հայ , Յոյն , Թուրք և տակաւին շատ մը ուրիշներ , համերաշխաբար կ'ապրին : Իւրաքանչիւր ազգ ազատ է իր զաւակները դաստիարակել իր ազգային կրօնքին եւ աւանդութեանց համաձայն , ոչ մէկ ճնշում , կրօնք մը կամ սովորութիւն մը պարտադրելու համար : Եթէ այդպէս չըլլար , միջեղային ու ազգային վէճեր անպակաս պիտի ըլլային հոն ալ , ինչպէս Թուրքիոյ մէջ , ուր Թուրքերը ոչ

միայն խտիր գրինց իրենց զանազան հպատակներուն միջև , ինչպէս Հայ , Յոյն , Զէրքէզ , Քիւրտ կամ Արաբներ , այլ կը ջանային իրենց կլօնքն ու բարքերը պարտագրել ուրիշներու , առիթ տալով ցեղային վէճերու որոնք յանգեցան Հայերու սարսափելի կոտորածներուն :

Հայ ազգը , իր աշխարհագրական գիրքով , յաճախ շփման մէջ է եղած , Ասորի , Պարսիկ , Յոյն , Աղուան , Վրացի , Արար , Լատին ու Թուրք ազգութեանց հետ : Մէկ կողմէն ամուր կերպով կառչած իր հաւատքին ու աւանդութեանց , միւս կողմէն ալ կարողացեր է համերաշխութեան սիրոյն համար զիջողութիւններ ընել : Մայրայեղ ազատամտութեամբ մը տոգորուած , երբեմն օտարներ բազմեցուցեր է իր երկրի գահին վրայ : Բայց այն օրը որ օտարները սպառնացեր են իր կրօնքին ու ազգութեան , Հայը մէկ անձի պէս արիաբար պաշտպաններ է իր իրաւունքը : ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ —

Ի՞նչ միջոցներով կարելի է բոլոր ազգերը , համերաշխաբար ապրեցնել առանց ձուլումի քաղաքականութեան այնպէս որ իւրաքանչիւր ազգ ոչ միայն չը կորսնցնէ իր ազգային յատկանիշները , հապա զարգացնելու առիթ ունենայ , յարգելով ուրիշ ազգերու իրաւունքը և գնահատելով անոնց ջանքերն ալ :

Ցեղերու կամ ազգերու զանազանութիւնները փափաքելի են մարգկութեան յառաջացումին համար սակայն , անոնք պէտք է սորվին համերաշխաբար գործակցիւ : Որբանոցի մը մէջ , ուր Հայ և Յոյն տղաք միատեղ կ'ապրին , կալելի՞ է իրազործել այս գաղափարը : ԽՈՂՀՅԴԱԾՈՒԹԵՍՆ ՊԱՀ —


Աղօրք . — ԱՌՎ Տէր , որ բոլոր ազգերը միեւնոյն

արիւնով ստեղծեցիր երկրի վրայ բնակելու համար , և
օրէնքալ որդիդ առաքեցիր , խաղաղութեան աւետիսը
տարածելու մօտաւոր ու հեռաւոր բոլոր մարդոց և եր-
կիրներու մէջ , չնորհէ՛ որ ամենուրեք թեզ փնտուն ու
գտնէն : Առաջնորդէ՛ ազգերը քու հօտիդ : Շտապե-
ցո՛ւր թագաւորութեանդ գալուստը :

(Հասարակաց Ազօթագիրք)

ՇԱԲԹՈՒՅՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ .—

Իւրաքանչիւր աշակերտ ցանկ մը թող պատրաս-
տէ , թուելով այն բոլոր ազգակները որոնք ազգերը
իրարու կը միացնեն , ևւ յետոյ ցանկ մըն ալ իրարմէ
բաժնելու ձգտող պատճառներուն համար : Երկու
ցանկերու բազգատութենէն պիտի տեսնուի որ , ազ-
գերը իրար կապող կապերը աւելի զօրաւոր են քան
ցանոնք բաժնելու ձգտող պատճառները :



ԴԱՍ Թ.

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԻՒՆ

ՆՊԱՏԱԿ .—

Պէտք է ըմբռնել թէ Քրիստոնէական պարտակա-
նութիւնները լրացած չեն սեպուիր միմիայն պաշտա-
մունքով . այլ այդ պաշտամունքը գործնականի պէտք
է վերածուի , ուրիշներու օգտին համար կատարուած
չօշափելի ծառայութիւններով :

ՕՐՈՒՅՆ ՀԱՐՑԸ .—

Աստուած սիրելը , միշտ կը մղէ՞ մեզ որ մեր
նմաններն ալ սիրենք եւ ծառայենք անոնց : Դպրոցի
մը մէջ վիճաբանութեան նիւթ եղաւ ասիկա : Դրա-
կան կողմը պաշտպանողները կը պնդէին թէ Աստուած
սիրելն ու պաշտելը , ենթակային մէջ գործնական ոէր
մը կ'արթնցնէ բոլոր մարդոց հանգէպ : Ժխտական
կողմը պաշտպանողները շահեցան սակայն , որովհետեւ
իրական կեանքէ այնքան չօշափելի փաստեր բերին որ ,
ջրել անկարելի եղաւ : Անոնք լսին թէ շատ Քրիս-
տոնեաներ , կիրակի օրը եկեղեցի կը յաճախեն բայց
շաբթու մէջ կը ստեն ու կը խարեն՝ կը գողնան ու կը
կողոպտեն , իրենց անձնական շահերը ընդհանուրին
շահերէն բարձր բռնելով : Կը կարծէ՞ք որ ասիկա իրա-
կանութեան համապատասխան է :

Ս . Գիրքէն ՍՏԱՑՈՒԵԼԻԲ ԼՈՅԸԼ .—

Ի՞նչ նշանակութիւն ունէր մեր Տիրոջ Յիսուսի
համար , այն գիտակցութիւնը թէ ինքը Աստուածային
սիրոյն յայտնողն էր : Հայր Աստուծոյ հետ անոր ունե-

յած որդիական սէրը , զինք կը մղէր , մարդոց փրկութեան համար ապրիլ եւ նոյնիսկ մեռնիլ : Ամեն կողմէ կ'երթար բժշկելով հիւանդներն ու հաշմերը , կերակրելով աղքատները , միխթարելով գժբախտները , միշտ օդնելով անոնց , որոնք իր օդնութեան կը կարօտէին և պահանջուած հաւատքը ունէին :

Ցիսու , իր աշակերտներէն ալ կը պահանջէր որ առ Աստուած սէրերնին գործնական արարքներով ցուցընեն մարդոց : «Եթէ զիս կը սիրէք , իմ պատուիրանքներս պահեցէք ,» ըստ Ան : Ի՞նչ պատուիրանքներ էին անոնք :

Բարի Սամարացին առակին մէջ (Ղուկ . Ժ . 30-37) ուշագրաւ պարագայ մըն ալ այն է որ թէ՛ քահանան և թէ Ղեւտացին , որոնք իրենց կրօնքին պահանջած ծէսերն ու արարողութիւնները բժախնդրութիւնով կը կիրարէին , թերացան օգնել անկեալի մը , եւ անոր երեսն իսկ չուզեցին նայիլ : Սըհամարհուած Սամարացին էր որ կապեց վէրքերն վիրաւորին եւ ապահով վայր մը հասցնելով զայն կրկին խնամեց : Ասոնցմէ ո՞ր մէկը իրական սէր եւ նուիրում ցոյց տուաւ Աստուծոյ հանդէպ :

Ցիսու այնքան շատ շեշտած էր սիրոյ գործնական հետեւանքներուն պէտքը , որ Սրբազնն զրողներէն մին , զայն կը նկատէ հիմնական պայմանը լուսաւոր կեանքը մը : Կարդացէք Ա . Յով . Բ . 9-12 , Գ . 16-19 համարները :

ՕՃԱՆԴԱԿ ԼՈՅՑԵՐ .—

Տասներորդ գարուն , Հայաստանի գահին վրայ կը բազմէր բարեպաշտ թագաւոր մը , որուն համար Քրիստոնէութիւնը հսմանիշ էր գործնական ծառայացութեան :

Սա , Աշոտ Գ . թագաւորն էր , որ իւր ծառայասէր ու գթած վարմունքին համար , «ողորմած» անուանուեցաւ : Աշոտ , ոչ միայն բարի թագաւոր մ'էր , այլ եւ բարի հայր մը՝ իր ժողովուրդին : Իր գանձը բարենըպատակ ձեռնարկներու տրամադրած էր , նման նպատակներու կը յատկացնէր նոյն իսկ անձնական զարդեղնները : Ոչ միայն ողորմութիւն կուտար կարօտեալներուն , այլ իրեն սեղանակից կ'ընէր զանոնք : Նոյն ոգիով սնած և տոգորուած իր թագուհին՝ Խոսրովանոյց Հայաստանի զանազան կողմերը , վանքեր հիմնեց : Պատմագիրներ մեծ գովեստներ շռայլած են անոնց երկուքին համար ալ : Այնքան հզօր էր անոնց կեանքի օրինակին ազգեցութիւնը որ ժամանակին կաթողիկոսն ու բոլոր իշխանները շինարարութեան նուիրուեցան :

Սոկէ ոչ շատ տարիներ առաջ , Թուրքիոյ ներքին գաւառներուն մէջ , Տօքթ , Շէփհըրտ անունով միսիոնար մը կար , ժողովուրդը շատ պէտք ունէր Տօքթ . Շէփհըրտի պէս բարեկալզն բժիշկի մը : Անիկա ուր որ երթար , սիրալիր ընդունելութիւն մը կը գտնէր : Օր մը , ուրիշ Ամերիկացի մը , Թուրք զիւղերը պտտելուատեն կը պատմէ թէ՛ Ցիսու ամեն կողմ կ'երթար հիւանդները բժշկելով : Ունկնդըող բազմութեան մէջէն պարզուկ ծերունի մը կը բաձագանչէ . Ըստ տեսայ զինք , մեր զիւղն ալ եկաւ» : Ծերունին , Տօքթ . Շէփհըրտին կ'ակնարկէր : Եթէ մենք զործնականին մէջ Ցիսուը պաշտողներ ըլլանք , մարդիկ մեր կեանքին մէջ զիւրաւ նշմարելու են Անոր սիրոյ ցուքը : ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ .—

Ի՞նչ ապացոյցներ ունինք Քրիստոնեայ ըլլալնիս փաստելու համար : Կարելի՞ է Քրիստոնէական պաշ-

տամունքն ու բարեգործութիւնը անջատել իրարմէ : Ասոնց երկուքն ալ մեր կեանքին մէջ միացած ըլլալու են, ինչպէս որ էր մեր Տէրը Յիսուս Քրիստոսի կեանքին մէջ :

Եթէ ճշմարտապէս կը սիրենք մեր կրօնքն ու եկեղեցին, պէտք չէ՞ որ մեր ազգասիրութեան, եւ կրօնասիրութեան ապացոյցը տանք գործնական կեանքով : Այսինքն, տկարները պաշտպանելով, մաքրակենցաղ ու քաղաքավար վարքով, ուրիշներու հետյարգանքով ու համերաշխութեամբ վարուելով, ծառայութեան գործերուն մէջ խտրութիւն չդնելով, մէկ խօսքով ամեն պատեհութեամբ, օգտակար ըլլալով մեր շուրջը գտնուողներուն :

ԽՈՐՀՈՂԱԾՈՒԹԵԱՆ ՊԱՀ.—

Աղօրի. — «Ամենակարողդ Աստուած, Տէ՛ր բոլոր ազգերու, որ միաձին Որդիկ զրկեցիր, որդին մարդոյ ըլլալու համար, զօրացուր Ս. Եկեղեցիդ, խաչին աւետիսը հռչակելու համար կարողացուր մեզ, որ խոնարհութեամբ ու պարզ կենցաղով Տիրոջ քայլերուն հետեւինք, ճշմարտապէս սիրելով մեր նմանները այնպէս, ինչպէս սիրեց ինքը : Վերցուր մեր վրայէն, բոլոր անտեղի պարծենկոտութիւնները մեր ազգին ու եկեղեցիին մասին, և առ' որ մեր ծառայութիւններով պարծենանք : Քու սիրովդ այնպէս մաքրէ մեր սրտերը, որ մեր կեանքովը կարող ըլլանք Փրկչին սէրն ու զօրութիւնը յայտնել աշխարհի մարդոց . Ամէն : »

ՇԱԲԹՈՒԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵԼ : —

Աշակերտները իրենք թող որոշեն թէ ի՞նչ գործնական պարտականութիւն պիտի կատարեն յաջորդ շաբթուան ընթացքին, ծառայութեան տեսակէտով :

ՆՈՅԵՄԲԵՐ ԱՄՍՈՒԱՆ ԴԱՍԵՐԸ

(ԶՈՐՍ ԿԻՐԱԿԻ)

ՏՕՆԱՑՈՅՑ.

ԳԻՒՏ ԻԱԶ

ՅՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ

ԱՄՍՈՒԱՆ ԲՆԴՀԱՆՈՒԹ ՆԻՒԹԻ :

ԱՄՍՈՒԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ

ԴԱՍ Ժ.

ԱՆՀԱԽԱՏԱՐՄՈՒԹԻՒՆ

ՆՊԱՏԱԿ .—

Բմբոնել տալ, ազգին ու եկեղեցին հանդէպ
քրիստոնէական հաւատարմութեան նշանակութիւնը և
սորվեցնել թէ ի՞նչպէս կարելի է կիրարկել զայն գործ-
նական կեանքի մէջ :

ՕՐՈՒԱՆ ՀԱՐՑԼ .—

Ի՞նչպէս գործածելու ենք ուրիշներու մեր վրայ
ունեցած վստահութիւնը : Դպրոցի մը կարգերէն մին,
Հայոց Պատմութեան գրաւոր քննութիւն տալու վրայ
էր : Ուսուցչին միտքը ինկաւ որ աշակերտները, մի
քանի օր առաջ, իրմէն տրամախօսութիւն մը խնդրած
էին ներկայացնելու համար : Ուսուցիչը, խորհելով օր
ամենայարմար ժամանակը այս գրաւոր քննութեան
պահն է, հարցումները տղոց տուաւ, ու ինք գրադա-
րան գնաց, յարմար կտոր մը գտնելու : Աշակերտները
առանձինն մնացեր էին, նոյնիսկ առանց հսկիչի : Իր
բացակայութեան ի՞նչպէս վարուեցան անոնք :

Մերձաւոր Արեւելքի քաղաքներէն մէկուն մէջ,
գորգի նշանաւոր գործարան մը կար, երեսունվեց մաս-
նաճիւղերով : Այս գործարանին վերակացուները,
իրենց ձեռքին տակ աշխատող որբեւայրիներու օրա-
վարձքին մէկ տասներորդը խարգախութեամբ իրենց
կը պահէին, առանց հասկցնելու գործատիրոջ : Այդ
քաղաքին Առաջնորդը, խնդրոյն տեղականալով, թե-
ւաղբեց պաշտօնեաներուն որ փոխեն իրենց ընթացքը :

Առկէ առաջ, ուրիշ առիթներով ալ Առաջնորդը բողոքած էր ուրիշ հարուստներու շահագիտութեանց դէմ. ուստի անոնց բոլորը իմի գալով, սպառնացին Առաջնորդին զօրալիք ըլլալ, եթէ շարունակէր իրենց շահերուն արգելք ըլլալ: Եկեղեցականը խնդիրը կեդրոն տեղեկացուց: Մինչ այդ, խումբ մը հարուստներու դրդումով սամիկ ժողովուրդն ալ կեդրոն դիմեց, եւ Առաջնորդին հրաժարականը պահանջեց: Անշուշտ քննութիւն մը բացուելով, ճշմարտութիւնը երեւան ելաւ: Ուրեմն այս պատուական եկեղեցականը ի՞նչ-պէս կրցաւ իր կրօնական վեհ սկզբունքներուն հաւատարիմ մնալ: Ի՞նչ բանի դէմ կը բողոքէր:

Ս. Գիրքին ՍՏԱՑՈՒԵԼԻՔ ԼՈՅԾՐ.

Յիսուսի ժամանակակից Հրեաները, ո՞ր տիրապետութեան տակ կը գտնուէին: Յիսուս կը յորդորէր զանոնք հաւատարիմ մնալ տիրող իշխանութեան, սակայն ի՞նչպէս: (Տես, Ղուկ. ի. 19-20) Մեր Տէրը կը յայտարարէր որ, Աստուծոյ հաւատարիմ ըլլալու հետ զուգընթացաբար պէտք է նաև կառավարութեան հաւատարիմ ըլլալ:

Արդեօք Յիսուսի ժամանակակից կրօնական առաջնորդները, իրենց կրօնքին բարոյական եւ հոգեոր պահանջներուն հաւատարիմ էին: Մեր Տիրոջ կարծիքը իմանալու համար, կարգացէք Ղուկ. ԺԱ. 42-53. վերեւ յիշուած եկեղեցականին (Առաջնորդին) պէս, Յիսուս ալ ընդգիրմացաւ իր ժամանակին անիրաւ կեղեքիչներուն դէմ: Աստուծոյ գործին մէջ հաւատարիմ, կամ անհաւատարիմ գտնուողներու համար տեսէք, մեր Տէրը ի՞նչպէս արտայայտուած է: (Մատթ. ի. 14-30):

ՕԺԱՆԴԱԿ ԼՈՅԾՐ.

Պատանին Հայկ, իր ուշիմութեամբն ու բարի վարքովը որբանոցին մէջ լաւ անուն մը շահած էր: Ֆրանսացի մեծահարուստ տիկին մը փափաքեցաւ որբ մը որգեգրել եւ անօրինութեան դիմեց: Տնօրէնը, Հայկը ներկայացուց իբր արժանաւոր զաւակ: Տիկինը մտագիր էր բարձրագոյն կրթութիւն տալ իր որգեգրին ու հարստութեանն ալ ժառանգորդ ընել զայն, սակայն պայմանաւ որ Հայկ, ֆրանսական անուն մը առներ: Ապագայ հանգիստ կեանքի մը և հարստութեան գաղափարը մէկ կողմէն, ազգին և եկեղեցին սէըը միւս կողմէն կը մրցէին Հայկին սրտին եւ հոգիին մէջ: Բնդունէ՞ր տիկինոջ առաջարկը թէ մերժէր: Հայկ Տնօրէնին ներկայանալով յայտնեց որ, աւելի կը նախընտրէ Հայ ապրիլ քան օտար հարստութեան մը, քանի որ ինք մեծ գերգաստանի մըն ալ մէկ շառաւիղն էր: Հարուստ տիկինը հիացած Հայկին մէջ տեսնուած ազգային ու ոզիի հանգէպ հաւատարմութեան վրայ, թէն մերժեց զայն որգեգրել, բայց խոստացաւ իրեն բարձրագոյն կրթութիւն մը տալ: Այս պատմութեան մէջ ի՞նչ քննադատելի կէտեր կը գտնէք:

Ութերորդ դարու սկիզբները, երբ Արաբները Հայաստան արշաւեցին, Նախիջեւանի կոտորածէն վերջ բազմաթիւ Հայ երեւելիներ գերի տարին՝ Պաղտատ: Այդ գերիներուն մէջ կար նաեւ, Գողթան զաւառի Միւնեաց նախարարին պատանի որդին, Վահան Միւնի: Մտացի, ազգին ու եկեղեցին հաւատարիմ երիտասարդ: Իր մասնաւոր յատկութիւնները, Արաբներու ուշագրութիւնը զրաւեցին և տակաւ գերութեան աստիճանէն բարձրանալով մինչեւ արքունի դիւա-

Նապետ կարգուեցաւ : Այդ փառաւոր գիրքին մէջ
իսկ, վահանի սիրտը կը բարախէր ազգին, եւ հայրե-
նիքին համար : Հակառակ Ամիրապետին յորդորնե-
րուն, երիտասարդ վահան, ձգեց պալատական պեր-
ճանքն ու հանգիստը, Հայաստան վերագառնալ ուղեց,
խոստանալով Ամիրապետին որ դարձեալ պիտի գայ
Արաբիա : Սակայն այս վերջինը մեռնելով, վահան
այլևս չվերագարծաւ : Վահան որ բռնի իսլամացած
էր, կրկին Քրիստոնէութիւնը ընդունեց : Նոր Ամի-
րապետը լոելով զայս, հրամայեց ձերբակալել զինք ու
Պաղտատ բերել : Վահան, տուն, ընտանիք ձած,
լեռները կը թափառէր Ամիրապետին ձեռքը չիյնալու
համար : Չորս տարի այսպէս փախստականի կեանք
մը ապրելէ վերջ, ճշմարիտ Քրիստոնեայի մը քաջու-
թեամբ, Ամիրապետին ներկայացաւ : Ամիրապետը,
նախ հրապոյրներով, ապա յորդորներով, հուսկ ուրեմն
սպառնալիքով, ջանաց Վահանը վերստին իսլամացնել,
բայց իշուր, Վահան անխախտ մնաց իր հաւատքին
վրայ, որուն հետեանքն ըլլալով բանտարկեցին զինքը
եւ տանջանքներով նահատակեցին :

ի՞նչ կարեղութիւն ունի ազգին , եկեղեցին եւ
Քրիստոսի պահանջած սկզբունքներուն հանդէպ հաւա-
տարիմ մնալը : Հայը մեծ համբաւ չահած է իր յա-
մառ եւ անձնուէր ազգասիրութեամբ և Քրիստոնէա-
կան հաւատքի իր անվերտապահ և անվեհեր յարումով :
Եթէ ասոր հակառակը , կատարենք այսօր , ի՞նչ պիտի
խորհին օտարները մեր մասին :

ի՞նչ կերպով կընանք ապացուցանել մեր հաւատարմութիւնը, ազգին եւ եկեղեցին հանդէպ։ Մեր

գտնուած ըրջանակին մէջ մեզմէ հաւատարմութեան
հաւատիք պահանջող լի՞նչ պարագաներ կան : Անհա-
ւատարմութիւնը ներելի՞ է :

Աղօթվ.—«Ո՞վ Տէր, եղբայրութեան աւելի խոր
գիտակցութիւն տուր մեզի . մարդոց հանդէպ յար-
գանքի , ու ծառայութեան զգացումնիս զօրացուր :
Թող զուարթ աշխատողներ եւ արդար վարձատըողներ
ըլլանք : Որովհետեւ այդ կերպով միայն պիտի կլնանք
վերականգնել մեր հայրենիքը : Թող բոլոր աշխարհ
զարգանայ այս ուղղութեան մէջ որը զծուած է մեր
Տէր Յիսուս Քրիստոսի ձեռքով : Ամէն :»
ՇԱԲԹՈՒԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ .—

Թող աշակերտները իրենց տեսրակներուն մէջ արձանագրեն, հաւատարմութեան և անհաւատարմութեան այն պատեհութիւնները, որ կը ներկայանան, իրենց ապրած միջալարին մէջ։ Թող յայտնեն թէ՝ հաւատարմութիւնը նախընտրելով լաւագոյնը ըրին, խոկ եթէ հակառակը գործեցին ինչո՞ւ եւ ի՞նչ պարագաներու տակ անհաւատարիմ զտնուեցան։

Յովիան Ուկերերանին պայմանը .—

Յովիան Ուկերերան՝ չարին դէմ քաջարի պայքարող մը , չորսորդ դարու եկեղեցական ամենակարկառուն գէմքերէն մին էր , որ իր ճարտասանական տաղանդին համար , «Ուկերերան» կոչուեցաւ : Անտիոքի մէջ ծնած , մինչև քսաներեք տարեկանը հեթանոս էր , թէեւ մայրը Քրիստոնեայ : Իբր հոետոր եւ իրաւարան , մէծ հոչակ հանած էր : Սակայն գոհ չէր իր զործէն , եւ վլիճակէն : Որովհետեւ իր շուրջը տեսնուած չարիքներն ու անարդարութիւնները , զգուանք կը պատճառէին իրեն : Իբր փաստաբան , անարդար դատերը պաշտպանելու եւ շահեցնելու համար ստացած վարձքը , իրեն համար ստանալի կաշառքի բնոյթ մը կ'ստանար : Վերջապէս , Քրիստոնէութեան մէջ գտնելով իր փնտուած ճշմարտութիւնն ու խղճի անգործութիւնը ընդունեց Ս . կրօնքը և տասը երկար տարիներ առանձնութեան ու հակումի կեանք մը վարելէ վերջ , գործնական ծառայութեան ասպարէզը նետուեցաւ : Մէծ համբաւ շահեցաւ , Աստուծոյ զօրութեամբն այնքան զօրացաւ որ , օր մըն ալ կ . Պոլսոյ Պատրիարք եղաւ : Այդ մէծ քաղաքին մէջ տեսած անարդարութիւնները , զեղիս ու շուայտ կեանքը և կեղծ Քրիստոնէութիւնները , Յովիանի արին ոգին ըմբռուտացուցին : Մաքրագործումի ձեռնարկեց ան : Եկեղեցական եկամուտները , զոր իր նախորդները անձնական փառքի ու վայելքի համար կը վատնէին , յատկացուց նոր եկեղեցիներու շինութեան կամ հիներու նորոգման : Սանձեց անկարգապահ ու անբարոյ եկեղեցականները : Պաշտօնավորկ ըրաւ այն տասներեք Եպիսկոպոսները , որոնք իրենց աթոռները չնորհավաճառութեամբ գնած

ԴԱՍ ԺԱ.

ՊՈՅԲԱՐ ՄԵՐ ԱՆՁԻՆ ՄԷՋ ԳՏՆՈՒՈՂ ԶԱՐԻՆ ԴէՄ

ՆՊԱՏԱԿ .—

Աշակերտները մղել իրենց ներքին թշնամիին՝ չարին դէմ պայքարելու , այն եռանդով որով Ս . Յովիան Ուկերերան պայքարեցաւ արտաքին չարեաց դէմ : ՕՐՈՒԱՆ ՀԱՐՑԸ .—

Եթէ հետեւեալ պարագային մէջ դուք գտնուէիք ի՞նչ պիտի ընէիք : Դպրոցին պատուհաններէն մէկուն ապակին կոտրեցաւ . զիտէին թէ ով էր կոտրողը . սակայն ոչ ոք կ'ուղեր անոր անունը տալ : Ուսուցիչը յայտնեց որ , ինք չի փափաքիր տղոց մէջ իրարուհանդէպ անհաւատարմութիւն մշակել . ուստի ըստ ան , եթէ չէք ուղեր որ արդարութիւնը իմ ձեռքովս գործադրուի Զեղի կուտամ այդ իրաւունքը . յանցաւորին հետ վարուեցէք այնպէս , ինչպէս որ կը փափաքիք :

Այդ իրիկուն իսկ , աշակերտներէն մին ուսուցչին սենեակը գալով խնդրեց անկէ որ պատժէ զինք , որովհետեւ ընկերները վախսկոտ անուաներ էին զինք , յանցանքը խոստովանելու քաջութիւն չունենալուն համար : «Ուեէ պատիժ նախընտրելի կը սեպիմ քան ընկերներուս այպանումը» ըստ ան : Ի՞նչ ըրած էին իր ընկերները որ այսպէս զզջումի բերին զայն : Ինչ չո՞ւ անմիջապէս չյանձնեցին զինք ուսուցչին : Նախապէս պաշտպանելով , այժմ ւքելնին շիտա՞կ էր : Ո՞ւն է չարին դէմ պայքարելու յաջողագոյն կերպը :

էին : Եւ առհասարակ բոլոր եկեղեցականները խստամշբեր կեանքի մը ենթարկեց :

Ա՛յնքան ազնիւ և ներողամիտ էր, որքան անաշառ դատապարտող մը : Օր մը եւգրոպիս անունով ատենազիր մը յանդիմանած ըլլալով, այս վերջինը իրեն միասնելու փորձեր ըրաւ : Յովհան դատապարտել տուաւ զինք, բայց իր զզնումը տեսնելով, ներեց : Օր մը, Ս. Սոփիա եկեղեցին մէջ կը քարոզէր ինչպէս սովոր էր միշտ : Թագուհին եւ պալատական պաշտօնեաներու ներկայութեամբ, սկսաւ անվախօրէն քըննադատել կառավարութեան գործած սխալներն ու անարգարութիւնները, բոնած անվայել ընթացքը եւ յանդգնեցաւ նոյնիսկ քննադատել թագուհին հագուստին ձեւ եւ պալատական մեծածախս կենցաղը : Արդէն իր յանդուզն ընթացքով թշնամիներ ունեցած էր եւ նախանձողներու խումբ մը իրեն դէմ կը դաւէր . այդ խումբին միացած նաև թագուհին ու պալատական իշխաններ, զինքը պաշտօնազուրկ հոչակեցին, սակայն ժողովուրդը, որուն իրաւունքներու պաշտպանութեան համար այնքան անվեհերօրէն նուիրուած էր Յովհան, ընդգիմացաւ այս անիրաւ որոշման դէմ ու զինքը աքսորէն փրկեց : Սակայն յանդուզն Յովհան, հակառակ եղած սպառնալիքներուն, չդադրեցաւ յառաջ տանիլ իր բարոյական պայքարը : Երկու ամիս վերջ, աքսորուեցաւ Հայաստանի սահմանները : Բայց իր արի ոգին հետն էր, ուր որ ալ երթար : Իր աքսորման օրն իսկ, խուսն բազմութեան մը ներկայութեան, ճառ մը խօսեցաւ ուր յորդորեց ժողովուրդը բողոքի ցոյցեր ընկել ու պատուիրեց յաւէտ պայքարի չարին դէմ : Աքսորի մէջ ալ հանգիստ չմնաց . մէկ

կողմէն գրիչով կը պայքարէր իր հակառակորդներուն դէմ, լուսեթեան և պարտութեան մատնելով զանոնք, միւս կողմէն Պարսիկներն ու Գոդացիները Քրիստոնէութեան գարձենելու ծրագիրներ կը մշակէր : Վախճանեցաւ 407 ին ճամբորդութեան մը ընթացքին, Զէլթունի մօտ կոկիսոն գիւղին մէջ :

Ս. Գիրբին ՍՏԱՑՈՒԵԼԻՔ ԼՈՅԱՐ .

Բաղդատեցէ՛ք Յովհան Ոսկերեանի ընթացքը թագուհին շոայլ կենցաղին հանդէպ : Յովհաննէս Մկրտչի նոյնօրինակ վերաբերմունքը, Հերազդէսի հանդէպ . (Ղուկ. Գ. 18.21) : Բաղդատեցէ՛ք նաև, եկեղեցիներու եկամուտները իրենց անձնական հաճոյքներու համար մսիսող եկեղեցականներուն դէմ Ոսկերերանի մզած պայքարը, եւ Յիսուսի, տաճարը պղծողները խարազանով գուրս վանտելու պարագան : (Յով. Բ. 13.14) : Բաղդատեցէ՛ք Ոսկերեանի յանդուզն քննադատութիւնները և Յիսուսի ձաղկումները Փարիսեցիներու հասցէին : (Մատթ. Իգ. 23.34) : Յովհան ո՞ւչափ ներշնչուած էր Յիսուսի ոգիով : Ինքն ալ մեր Տիրոջ պէս անխնայ կը հարուածէր չարիքը, սակայն ներողամիտ սիրտ մը կը կրէր զզնուող յանցաւորին հանդէպ :

ՕԺԱՆԴԱԿ ԼՈՅԱՐ .

Ստեփաննոս Սիւնեցի եպիսկոպոսին մասին կը պատմուի թէ բարոյականի նախանձախնդիր, անաշառ, արդար և ինքզինքը բարեկարգութեան նուիրած անձ մըն էր : Գիւղեր ու քաղաքներ կ'այցելէր, եւ երբեմն յորդորելով, երբեմն ալ սաստելով ժողովուրդին բարոյական բարձրացման համար ամեն ջանք ի դորձ կը դնէր :

Վայոց Զօր ըսուտած վայլին մէջ , անբարոյական կին մը կար զոր մի քանի անգամ խրատած ու երբեմ յանդիմանած ալ էր . բայց երբ այս բոլորը իշուր անցան , Ստեփաննոս եկեղեցւոյ հաղորդութենէն զրկեց զայն : Կինը , որ դիրքի և հեղինակութեան տէր մէկն էր վրէժխնդրութեան դիմեց : Ամառ օր մը , Սիւնեցին ծառի մը տակ քնացած գտնելով , սպաննեց զայն : Սակայն շուտով զզջաց եւ ապաշխարեց , եւ յետ այնու մաքուր կեանքով անձնուրաց Քրիստոնեայ մը դարձաւ իր ամբողջ կեանքը ծառայութեան նուիրելով :
ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ . —

Եթէ Ոսկերերան ալ իր նախորդներուն նման աչք դոցէր իր շուրջը տեղի ունեցող զեղխութեանց եւ շուայտութեանց հանդէպ , աւելի հանգիստ կեանք մը պիտի չվարէ՞ր : Ուրեմն ինչո՞ւ չըրաւ : Եթէ Յովհան , կամ Ստեփան Սիւնեցի անհատապէս եւ ներքնասպէս ճանչնային մեղի լի՞նչ դատապարտելի մեղքեր պիտի գտնէին մեր մէջ , ըսէ՞ք անկեղծօրէն : (Թող ամեն ոք մտաժփոփ քննէ ինքզինքը ,) Մտածեցէ՞ք որ թէ՞ Յիսուսի եւ թէ վերեւ յիշուած եկեղեցականներուն նպատակը պարզապէս մարդոց թերութիւնները մատնանշել չէր երբեք , այլ ուղղել նաև զանոնք :
ԽՈՐՀՈՐԴԱԾՈՒԹԵԱՆ ՊԱՀ . —

Աղօրք , Յովհան Ոսկերեամի «Առւրբ Աստուած , ընդունէ մեր ջերմեանդ զոհութիւնները եւ չնորհէ՝ մեզ որ մեր կեանքի ամբողջ օրերուն քեզ ծառայենք , մաքուր սրտով , ու խաղաղասիրութեամբ : Ամէն :

ՇԱԲԹՈՒՅՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԲ . —

Իւրաքանչիւր աշակերտ , փոքր թերթ մը թուղթի վրայ թող զրէ ու իր Ս . Գրքին մէջ պահէ (առանց ուեէ մէկուն ցոյց տալու) այս ներքին մեղքերը , չար հակումները եւ մալորեցուցիչ խորհուրդները զորս պիտի փափաքէր իր սրտէն վանել , Աստուծոյ օգնութեամբ :

ԴԱՍ ԺԲ.

ՊՈՅՔԱՐ ՄԵՐ ՇՈՒՐՋԸ ԳՏԵՌԻՌՈՂ ԶԱՐԻՆ ԴԵՄ

ՆՊԱՏԱԿ .—

Մեր միջավայրին մէջ գոյութիւն ունեցող չարիք-ները գտնելու Ռոկեբերանի բարոյական արխութեամբը, պայքարի անոնց դէմ :

ՕՐՈՒԱՆ ՀԱՐՑԸ .—

Երբ մեր «Թշնամիներուն» մասին խորհիւ ու-
զենք, որո՞նք կուգան մեր մտքին առջեւ : (Հաւա-
նաբար պատասխանեն ազգերու անուններ կամ ան-
հատներ յիշելով): Եթէ վերի հարցումին տեղ, «Աս-
տուծոյ թշնամիներուն» մասին խորհեցէք ըսած ըլլայի
ի՞նչ պատասխան պիտի տայիք: (Ոչ մէկ գիտողու-
թիւն, եթէ նոյնիսկ պատասխանները, վերինին նման
ըլլան): Յովհան Ռոկեբերան մարդո՞ց դէմ կը պայքա-
րէր թէ մարդոց գործած չարիքներուն դէմ :

Ս. ԳԻՐՔԻՆ ՍՏԱՑՈՒԵԼԻՔ ԼՈՅԾԸ .—

Մեր Տէրը Յիսուս Քրիստոս, ի՞նչ տեսակ մարդիկ
եւ ի՞նչ բաներ իրեն «Թշնամիներ» նկատեց: (Համա-
ձայնելի կէտերը գրատախտակին վրայ նշանակեցէք):

Հիւանդութեան՝ ի՞նչպէս յաղթեց Յիսուս իրը
վնասակար թշնամի (Մարկ. Ա. 34): Անօթութիւնն
ալ չարիք մը նկատեց Յիսուս եւ մէկէ աւելի անդամ-
ներ, կերակրեց ժողովութզը: (Մարկ. Զ. 37-44):
Վախկոտութիւնն ալ դատապարտեց, այն օրը, երբ
աշակերտները ալեկոծ ծովուն վրայ կը վախնային
(Մարկ. Զ. 49-52): Չար մտածումները եւ անմաքուր

սիրտն ալ մեծագոյն թշնամիներ նկատեց Յիսուս եւ
ըստ այնմ պայքարեցաւ անոնց դէմ (Մարկ. Է. 14-16):
Յաճախ Փարիսեցիներն ու Դպիրները դատապարտեց,
իբր թշնամի*, ճշմարտութեան ու լոյսի: ԵթէՅ իսու-
սի բոլոր խօսքերը կարգայինք, տակաւին շատ բաներ
պիտի գտնենք, զորս մեր Տէրը թշնամի նկատելով
ոչնչացնելու կ'աշխատէր:

(* Տես «Շաբթուան Պարտականութիւն»ը):

ՕՃԱՆԴԱԿ ԼՈՅԾԸ .—

Մեր ազգային պատմութիւնը արիասիրտ ու
Քրիստոնէական սկզբունքներու հաւատարիմ եկեղե-
ցական առաջնորդներու օրինակներով լեցուն է որոնք
իշխաններու սպառնալիքներէն իսկ չսարսելով անձնա-
զոհ նախանձախնդրութեամբ մաքառեցան իրենց ժա-
մանակին բարոյական զեղծումներուն եւ միջավայրի
ամբարիշտ սովորութեանց դէմ:

Մեծն Ներսէս Ա. Պարթեւ Հայրապետը, որ նշա-
նաւոր հանդիսացած է իր բարեկարգութիւններով,
Քրիստոնէական կարգ ու կանոններ տարածեց ամեն
կողմ, եւ բարեկարծական հաստատութիւններ հիմնեց:
Հայերը, Քրիստոնեայ ըլլալէ վերջն ալ չկրցան ազա-
տիլ հեթանոսական սովորութիւններէ, որովհետեւ այդ
սովորութիւնները խորունկ արմատներ ձգած էին ժո-
ղովուրդի կեանքին մէջ: Ուստի մեր առաջին Հայրա-
պետներու ջանքը զանոնք արմատախիլ ընելու վատ-
նուեցան, կարելիութեան սահմանին մէջ: Բայց գեռ
Ներսէսի ժամանակ ալ անոնց հետքերը անջինչ մնացած
էին: Ս. Ներսէս ալ գործի լծուեցաւ. թէեւ չկրցաւ
ամբողջովին արմատախիլ լնել, սակայն շատ մը բա-
րեկարգութիւններ ներմուծեց որոնց համար, «Լուսա-

ւորիչ սրտից» յորջորջուած է, ինչպէս որ Ա. Դրիգոր՝ «Լուսաւորիչ հոգւոց» կոչուած է։ Հիւանդանոցներ և մանաւանդ ուրիշանոցներ (բոլոտներու հիւանդանոց) բացաւ եւ այս վերջինները ազատեց այն լքուած ու կղզիացած կեանքէն որուն դատապարտուած էին, քաղաքներէն կամ գիւղերէն դուրս ձգուելով։ Որբերու, ծերերու եւ այլ տեսակ չքաւորներու համար ալ, զանազան տեղերու մէջ հաստատեց անկելանոցներ, պատըսպարաններ։ Եւ իւրաքանչիւրին եկամուտները հաստատուն հիմերու վրայ դնելու համար, գիւղեր ու ագարակներ յատկացուց։ Եւ անոնց վրայ ալ Խաթանուն հաւատարիմ աւագ սարկաւագ մը վերակացու կարգեց։ Եղբայրակցական միաբանութիւններ կազմակերպեց, ընտանեկան և ընկերային կեանքէն վտարեց շատ մը հեթանոսական սովորութիւններ։ Քրիստոնէական սիրոյ և ծառայութեան սկզբունքները կիրարկեց ամեն տեղ։ Իշխաններուն, զործատէլերուն, ուսուցիչներուն եւ ծնողքներուն սորվեցուց, սաստի տեղ սէր, բռնութեան տեղ բարութիւն գործածել։ Եւ այս բոլոր բարեկարգութիւնները իր կեանքին բարի օրինակովը ցոյց տուաւ ու հաստատեց։ այնպէս որ պատմագիրը իր մասին կ'ըսէ «Հայաստանի մէջ ուրիշ ոչ մէկ տեղ անոր պէս մէկը գտնուեցաւ»։ Ա. Ներսէս արժանացաւ «Մեծ» տիտղոսին, որովհետեւ մէծ սրտով մը աշխատեցաւ «Աստուծոյ թշնամինները» վտարել իր գտնուած միջավայրէն։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ .—

Եթէ Ա. Ներսէս Հայրապետ մէր դպրոցին կամ որբանոցին, եկեղեցիին կամ քաղաքին պետը ըլլար, բարեկարգելիք ի՞նչ բաներ պիտի գտնէր։ Անվերա-

պահօրէն յայտնեցէք։ Եթէ տեսնէր՝ օրինակի համար, թէ մէկը խաղի ատեն խարդախութիւն եւ կամ աշխատանքի մէջ անհաւատարմութիւն ցոյց կուտայ. ի՞նչ պիտի ընէր։ Եթէ տեսնէր թէ առեւտուրի մէջ մարդիկ միմիայն իրալմէ դրամ քաշելու կը ջանան. ի՞նչ պիտի ըսէր։ Ի՞նչ պիտի ընէր եթէ տեսնէր որ տկարներ, հիւանդներ ու աղքատներ փողոցները ձգուած կը մուրան։ Ի՞նչպէս պիտի խրատէր ինքնահաւատնները. (Ամեն միջավայր, մասնաւոր խնդիրներ կ'ունենայ, յստակօրէն պարզեցէք զանոնք, յամենալով անոնցմէ կարեւորագոյններուն վրայ)։ Կարող չե՞նք մենք ալ Ներսէսներ ըլլալ մէր շուրջը գտնուող չարիքները յաղթահարել ջանալով։ (Կոչ ըրէ՛ք, այս ուղղութեամբ անկեղծ որոշումներ ու խոստումներ ընելու)։


ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ ՊԱՀ. —
Տղոցմէ մին, եթէ գոյց զիտէ, թող արտասանէ «Հրաժարիմք»։ Հետեւեալ փոխասացութիւնը ուսուցիչը թող կարգայ եւ ընդգծուած մասերը աշակերտները կրկնեն։

«Ո՛վ Տէր, բաց մէր մտքերը, որ ինքինքնիս տեսնենք այնպէս, ինչպէս գուն կը տեսնես մեզ, փըրկէ մեզ, մէր անձնական սխալները չճանչնալու մեղքէն, կամքի տկարութենէ, նախանձախնդրութեան և զգուշուրութեան պակասէ, ու հոգեկան ամեն տեսակ լճացումէ։ Ո՛վ Տէր փրկի մեզ եւ օգնի, յոննարհնասակ լճացումէ։ Առ մէզ յարտահար կը խնդրենի աստիճ Քեզիկ։ Հեռու մէզմէ յարտահար գերազանցած ըլլալու յաւակնոտութիւն, և ուղարկարին մէջ յոզնութիւն, յուսահատութիւն։ Եինքները գերազանցած ըլլալու յաւակնոտութիւն։ Առ Տէր, փրկի մեզ ու օգնի, յոննարհաբար կը խնդրենի ասով Տէր, փրկի մեզ ու օգնի, յոննարհաբար կը խնդրենի ասով Քեզիկ։ Հապճեալ վճիռներ արձակելէ, գիւրա-

գրգռութենէ , հեգնանքէ , բամբասանքէ : Ո՞վ Skr ,
փրկէ մեզ ու օգնի , խոնարհաբար կը խնդրենի ասեմ Քեզ-
մէ . «Ամէն :

ՇԱԲԹՈՒՅՆ ՊԱՐՑԱԿԱՆԱԽԹԻԻՆԸ . —

Ի՞նչ պէտք է ըլլայ տրամաբանական արգիւնքը
այս տեսակ դասի մը : Արգեօք պիտի չփափաքէի՞ք
իւրաքանչիւրդ , Մարկոսի Աւետարանէն մէջմէկ զլուխ
կարգալ ու նշանակել այն բաները զորս Յիսուս «Առ-
տուծոյ թշնամի» նկատեց :



ԴԱՍ ՃԳ.

Թէ ի նշղլէս ԿՈ.ՐԵԼԻ է ԳԻՄԱ.ԴԻԵԼ ԿԵԱՆՔԻ Ա.ԲՏԱ.ՔԻՆ
ԳԺՈՒԱԱ.ԲՈՒԹՓԻՒՆԵԲՈՒՆ

ՆՊԱՏԱԿ . —

Անցեալ շաբթուան դասին լոյսովը , քննել այն
բոլոր խնդիրները , զորս դիմագրաւելու ստիպուած
պիտի ըլլան տղաք , դպրոցէն դուրս գործի աշխարհ
ելելէ վերջ :

ՕՐՈՒՅՆ ՀԱՐՑԻ . —

Դպրոցը աւարտելէ վերջ , գործի ասպարէզին մէջ ,
ի՞նչ տեսակ «Թշնամիներ»ու դիմագրաւելու պիտի
պարտաւորուինք կը կարծէք : Յիշուածներէն շատե-
րը , զուցէ անձնական դժուարութիւններ ըլլան , ինչ-
պէս , առանձնութիւն , ծանր եւ յոգնեցուցիչ գործ ,
նուազ վարձատրութիւն , զբօսանքի ժամերու պակաս ,
յուսահատութիւն՝ իրենց իտէալներու իրագործման
ճամբուն վրայ պատահած դժուարութիւններ եւայլն :
(Այս բոլորը ընդունելէ վերջ , առաջնորդեցէք զիրենք ,
որ տեսնեն թէ մաքուր ու պատուաւոր կեանք մը վա-
րելու համար ի՞նչ տեսակ դժուարութիւններու դէմ
պիտի պայքարին : Եւ յիշեցէք բարոյալէս տկար
կենցաղի մը հրապոյները , չար ընկերակցութիւնները
եւ ըսէք թէ ահա ասոնք են իսկական թշնամիները
պատահեկան կեանքին :)

(Շատ հետաքրքրական պիտի ըլլար , որ դպրոցի
ըլանաւարտներէն եւ գործի աշխարհը մտած մին գար
և դասարանին օրուան վիճաբանութեանց մասնակցէր :)

ինչպէ՞ս պիտի գիմաղրենք մեր վրայ յարձակելիք այս
թշնամիներուն :

Ս . Գիրքին ՍՏԱՑՈՒԵԼԻՔ ԼՈՅՍՈՒ . —

Յիսուս Քրիստոս մեր Փրկիչը ի՞նչ միջոցներ ցոյց
տուաւ արտաքին թշնամիներու յաղթելու համար :
Յիսուս, տգիտութիւնը թշնամի նկատելով, զայն յաղ-
թելու համար զարգացումի միջոցներ կը հետապնդէր :
Ղուկ . Բ . 45-48 եւ 52 համարներէն յայտնի է թէ, նա
տաճարին մէջ վարդապետներու հետ նստած . «Անոնց
մտիկ կ'ընէր» եւ հարցումներ կ'ուղղէր եւ «Կը զար-
գանար իմաստութիւնով ու հասակով :» Տղաք դպրո-
ցէն ելլելէ վերջ, պէտք է շարունակե՞ն զարգանալ :

Յիսուս կը յորդորէ մնազ, որ երբ նոր միջավայրի
մը մէջ իյնանք, թերահաւատ չըլլանք, այլ մեր անձ-
նական ուժերուն վրայ վստահութիւն ունենանք :
Կարդացէք Մատթ . Ժ-Դ . 28-32 : Պետրոս, անմիջապէս
որ ինքինքը նոր կացութեան մը մէջ գտաւ, այսինքն
չուրին մէջ, սկսաւ ընկղմիլ : Զուրը չմտած կը խոր-
հէր որ պիտի կրնար հաստատ քալել, սակայն երբ տե-
սաւ որ իր հաւատքը իր ակնկալութեանց համապա-
տախան չէր, սկսաւ ընկղմիլ : Տղաք ալ երբ որբա-
նոցէն կամ դպրոցէն գուրս ելլեն, նոր կացութեան մը
առջեւ գտնելով ինքզինքնին, նման փորձութիւն մը
կ'ունենա՞ն : Բարոյական կեանքի մէջ մաքուր ու
հաստատ մնալու համար, ի՞նչ կը յորդորէր Յիսուս իր
աշակերտներուն : (Մատթ . Ժ . 16-29) :

ՕԺԱՆԴԱԿ ԼՈՅՍՈՒ . —

Ամեն Հայ, երախտագիտութեամբ ու հպարտու-
թեամբ պիտի յիշէ մեր պատմահայրը Մովսէս Խորե-
նացին ու իր կրած տառապանքը, որուն կատարած

հոկայ ծառայութեանց համար յաւէտ պարտական պի-
տի մնայ Հայ ազգը :

Ծնած չորրորդ գարու վերջերը Տարօնի Խորենք
զիւղին մէջ, պատանեկութեան ըրջանին տեսաւ ու
վայելեց մեր գրականութեան ծաղկիլը Ս . Սահակի և
Ս . Մեսրոպի ջանքերուն չնորհիւ որոնց խնամքին տակ
մեծցաւ ու զարգացաւ : Ա . Մեսրոպ՝ իր քեռին էր եւ
ուսուցիչը : Մովսէսի արթուն միտքը, թափանցող
հոգին, ու եռանդուն սիրաը, զինքը ամենուն ուշադ-
րութեան առարկայ ըրին : Այն ժամանակուան սովո-
րութեանց համեմատ Մովսէս, ուրիշ ընկերներու հետ
թողուց հայրենիքը ու բարձր ուսումն ստանալու հա-
մար, նախ եգեսիա գնաց, ապա թիւղանդիոն, Աթէնք,
և Աղեքսանդրիա եւ ամեն տեղ հոչակ հանեց իր մեծ
հանճարովը եւ գերազանցեց ո՛չ միայն իր ազգակից
ընկերները այլեւ օտար իմաստուններն ու ճարտա-
սանները : Մինչև անգամ թիւղանդիոնի Մարկիանոս
կայորէն գնահատանքի արժանացաւ : Իրեն առաջար-
կուեցաւ օտար երկիրներ մնալ, բայց այն նախընտրեց
իր ազգին ծառայել : Աղեքսանդրիայէն վերադարձին,
ձախող հովի մը պատճառով, նաւը իտալիա հանդի-
պեցաւ, ուստի գնաց Հռոմ ալ տեսնելու : Հռոմ, քան-
դակազարդ սիւնի մը վրայ ընկճուած ազգերու յատ-
կացուած ցանկին մէջ երբ իր սիրելի ազգին անունն
ալ կարգաց, իր հայրենասէրի ոգին փղձկեցաւ : Վե-
րադարձին թիւղանդիոնէն անցնելու պահուն ուզեցին
զինք վար գնել, բայց նա փութաց վայրկեան մը առաջ
Հայաստան հասնիլ ու օգնել անոր վերազարթնումին :
Մովսէս այնպէս կը յուսար որ, իր հայրենակից-
ները մեծ չուքով պիտի ընդունէին զինք, ինքն ալ

ուրախութեամբ պիտի բաժնէր իր ութ-տասը տարուան աշխատութեանց պտուղները : Բայց Հայաստան հասնելով, զայն սուզի ու ամայութեան թաղուած գտաւ : Երգերու եւ բարեգալստեան մաղթանքներու տեղ հեծութեան ու ողբի աղաղակներ միայն կը լսուէին : Թագաւորին ու իշխաններուն պալատները գեռ կը մխային : Փնտուց իր ուսուցիչները, սիրելիները . իր հարցումներուն ո՛չ ոք կը պատասխանէր : Շուարած պանդուխտը իւրովի կը հարցնէր : «Սա իմ հայրենի՞քս է . . . գուցէ խարուեր և օտար աշխարհ եմ եկեր» : Մեծ էր յուսահատութիւնը և սաստիկ էր սրտին մորմոքը . բայց զօրաւոր էր իր մէջ Քրիստոնեայի այն վեհ հոգին որ սթափեցուց զինք : Մովսէս թափառականի ցուպը՝ ձեռքն առաւ ու գիւղէ գիւղ քաղաքէ քաղաք ըրջելով հայրենիքի աւերակներուն մէջէն մուրալով կը ճալ էր իր չոր հացը և այդ սգաւոր հայրենիքէն կ'ստանար իր ներչնչումներն ու հոգեկան թոիչքները : Ահա այսպէս 30 տարի, անխոնջ աշխատեցաւ, ազգին հին փառքերուն յիշատակ բեկորները հաւաքելով : Սակայն այս հսկայ միտքը, որ ամբողջ ազգի մը անցեալի մեռելութեան կենդանութիւն տուաւ, յետազայ սերունդներուն կտակելով պատմութեան կոթող մը, Ազգ . Պատմութեան հատորներ, իր այս մեծ ընծային փոխարէն, հանգիստի ու սիրոյ գուները զոց էին իր առջեւ ամբողջ կեանքի ընթացքին : Քանի՛ անգամներ, պատառ մը հաց կամ կարեկից նայուածք մը ստանալու համար ժամանում կը թափառէր : Սակայն նա, առոյդ մտքով և անխոնջ նուիրումով, կառչած մեաց իր գաղափարականին : Վերջապէս արեւը ժպտեցաւ իրեն ալ : Հինգերորդ գարու կիսուն, Գիւտ կաթողիկոս իր

թեմական այցելութեանց առթիւ Աշտիշատ հասաւ ուր հարուստ իշխան մը, ճաշի հրաւիրեց զինք : Շատ մը բարեպաշտ անձեր ալ երգերով ու նուէրներով զինք պատուելու եկած էին : Երբ հանդէսը լրացած էր, յանկարծ, սրահին մէկ անկիւնէն, կարմիր այտերով, փալիլուն աչքերով ծերուկ մը ոտքի ելաւ ու զմալեւ լիօրէն անոյշ ձայնով մը, երգ մը թրթռացուց . ամեն ոք անոր դարձաւ : Հայրապետը շուարած, դիտեց վայրկեան մը ու վաղեց գրկեց ծերունին, ճանչնալով իր գպրոցական ընկերը՝ Մովսէս Խորենացին : Մովսէս եպիսկոպոս ձեռնադրուեցաւ ու իր կեանքին մեացեալ մասը անցուց քարոզելով, և վարժարաններ հիմնելով, որոնցմէ ազգին ծառայութեան նուիրուած անձեր կ'ելլէին : Կատարած է նաեւ շատ մը թարգմանութիւններ : Մեռաւ իննուուն տարեկանին, անմահ պատկ մը կազմելով իր անուան շուրջ որուն փառաւոր յիշատակը եւ օրինակը միշտ ափամար ըլլալու է Հայ սերունդին : ԵցրԱկԱջՈՒթիւն . .

Ի՞նչպէս կրնանք մեր ուսումը շարունակել որբանոցէն կամ գպրոցէն ելլելէ վերջ : (Ուսանողական միութիւններ, Near East League և Older Boys' Home ը) : Ներկայիս Հայ տղան ի՞նչպէս պիտի կրնայ օտար միջավայրի մէջ չձուլուիլ, եւ որբանոցէն կամ գպրոցէն ստացած գաղափարականներուն հիման վրայ հստատ մեալ : Եթէ Խորենացին մեր տեղը ըլլար, մեր գժուարութեանց դէմ ի՞նչպէս պիտի մաքառէր : Աղօրի . . . «Ո՛վ Հայը, օգնէ մեզ գտնել այնպիսիներ, որոնց մենք օգտակար կրնանք ըլլալ եւ զանոնք որոնք կրնան մեզի օգտակար ըլլալ : Թող ազնիւ սրտով մեծ մտքերու ընկերակցութիւնը փնտողներ

Ըլլանք։ Թող սիրայօժար ծառայութեան ոգին սիրտէ
սիրտ փոխանցուելով արտադրէ եռանդ, երջանկու-
թիւն, խաղաղութիւն, համերաշխութիւն ու միու-
թիւն Քրիստոսի մէջ։ Ա.մէն ։»

ՇԱԲԹՈՒԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆ. —

Խորենացիի պատմութիւնը արձանագրել ձեր
տետրակներուն մէջ, մասնաւորապէս չեշտելով որ
ի՞նչպէս կըցաւ ան դժուարութիւններուն դէմ մաքա-
ռիւ։

ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՈՒԱՆ ԴԱՍԵՐԸ

(ԶՈՐՍ ԿԻՐԱԿԻ)

ՏՕՆԱՑՈՅՑ.

ՈՍԿԵՌԷՆ ԿԱՆՈՆԻ ԿԻՐԱԿԻՆ,
Ս. ԹԱԴԵՈՍ ԵՒ Ս. ԲԱՐԹՈՂԻՄԷՈՍ

ԱՄՍՈՒԱՆ ՀԵԴՀԱՆՈՒՐ ՆԻՒԹՔ. —

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԼՈՅԱԼ ՏԱՐԱԾՈՂՆԵՐ

ԴԱՍ ԺԴ.

ՈՍԿԵՊ. ԵՆ ԿՈՂՆՈՒՆԻ ԼՈՅՆԸ

ՆՊԱՏԱԿ .—

Հմբանել Ոսկեղէն կանոնի նշանակութիւնը , որպէս նուազագոյն պահանջք Քրիստոնէական կեանքի , եւ ջանալ զայն կիրարկել կեանքի բոլոր գործունէութեանց մէջ :

ՕՐՈՒՅՆ ՀԱՐՑՈՒ .—

Ոսկեղէն կանոնը ի՞նչպէս կը յարգուի զանազան երկիրներու մէջ : Անցեալ տարի , Մերձաւոր Արեւելքու մէկէ աւելի որբանոցներուն մէջ , որբերը կամովին զրկուեցան իրենց սովորական ընթրիքի մէկ մասէն եւ միայն չոր հաց կերան : 5000 հոգինոց որբանոցի մը մէջ , այս կերպով , 145 տոլար խնայեցին անոնք , իրենցմէ նուազ բազդաւոր մանուկներու օգնելու համար : Այսպէս եղաւ շատ մը երկիրներու մէջ ալ : Նոյնիսկ Զինաստանի եւ Հնդկաստանի միսինարական գպրոցներու մէջ գտնուող քրիստոնեայ մանուկներ որոնք լսած էին Ոսկեղէն կանոնի կիրակին մասին , չթերացան իրենց բաժինն ալ բերելու գործին մէջ :

Ազգային վարժարանի մը մէջ տղայ մը , որ սենեակները մաքրելով հազիւ իր գպրոցական պէտքերուն բաւելու չափ գրամ մը կը շահէր , Ոսկեղէն կանոնի կիրակին , անիկա իր ուսուցչին քով գալով փոքր գումար մը տուաւ որ իր մէկ ամսուան վարձքին կէսն էր : Ամերիկայի մէջ , տասը տարեկան աղջիկ մը , որ կիրակնօրեայ վարժարանին մէջ լսած էր Ոսկեղէն կանոնի

օրուան մասին , տանը մէջ երկար լացաւ , մերժելով
կերակուր ուտել , երբ տեսաւ որ հայրը չէր յարդած
Ոսկեղէն կանոնի կիրակին , այդ օրուան ճաշին համար
սուղ կարկանդակներ գնած ըլլալով : Փոքրիկ աղջիկը
ձեռքն իսկ չերկնցուց անոնց , եւ ո՛չ ինքը հանգիստ
զգաց , ո՛չ ալ իր ծնողքը հանգիստ ձգեց , մինչեւ որ
անոնք այդ կարկանդակներուն արժէքին մի քանի ան-
գամը մեծ գումար մը զրկեցին Նպաստամասոցին :
(Սոյնանման պատմութիւններ շատ են : Եթէ ձեր ապ-
րած շրջանակին մէջ ալ , նմանօրինակ գէպքեր պա-
տահած են , պատմեցէք) Ի՞նչ կը նշանակէ Ոսկեղէն
կանոնի կիրակի և ինչո՞ւ կը պահենք զայն :

Ա . Գիրքին ՍՏԱՑՈՒԵԼԻՔ ԼՈՅԾԸ . —

Ի՞նչ բսել ուզեց մեր Փրկիչը , ոսկեղէն կանոնով
(Մատթ . 7 . 12) : Տեսակէտով մը կամ մեր առումով
Ան երբեք չգործազրեց ոսկեղէն կանոնը : Սակայն
բուն իմաստին մէջ , կատարելապէս գործազրեց զայն .
Նա միշտ տուող մը եղաւ , եւ միշտ ակնկալուածէն
աւելի : Երբ հարսնիքին մէջ գինին հատաւ , նա ջուրը
գինիի փոխեց և ամենաընտիր տեսակէն : Ուրիշ առ-
թիւ երբ մեղաւոր կին մը իր սաքերը կ'օծէր , և գուցէ
գովեստէ աւելի բան մը չէր յուսար , Յիսուս անոր
մեղքերն ալ ներեց : Ուրիշ անգամ մը , երբ հաշման-
գամ մը բերուեցաւ , իր չորս լնկերները , անոր բժը-
կութենէն աւելի բան մը չէին ակնկալէր , սակայն Յի-
սուս անոր մեղքերուն ալ թողութիւն չնորհեց : Տա-
լու մէջ , նւթական հարստութիւնն ու անոր քանակը
չէ էտականը : Յիսուս Քրիստոս , առուողներու մեծա-
գոյնը , ի՞նչ տուաւ աշխարհի : Այն աղքատ կինը որ
մեր Տիրոջ գովեստին արժանացաւ , միայն լումայ մը

ձգած էր արկղին մէջ . (Մարկ . ԺԲ . 44. 44) . Յիսուս
կ'ուսուցանէր , եւ իր օրինակովն ալ կը ցուցնէր թէ
տուողը , տուածին փոխարէն շահ մը ակնկալելու չէր
(Ղուկ . Զ . 34) : Ով որ իր նմանին օգնէ , Աստուծոյ
օգնած կ'ըլլայ . (ԻԵ . 35. 40) :

ՕՃԱԿԴԱԿ ԼՈՅԾԸ . —

Նիյր իսթ Բիլիփի մեծ բարերար , և «Հիմնագիր ,
գանձապահ ու պաշտպան» հանգուցեալ Քլիվլէնտ Տա-
ճի առաքինի գործն ու կեանքը իրական օրինակ մըն
է Ոսկեղէն կանոնի գործազրութեան մասին : Ինք ե-
ղաւ նոյնպէս Ոսկեղէն կանոնի կիրակիին հիմնագիրը
որ այսօր գրեթէ յիսուն տարբեր երկիրներուն մէջ կը
յարգուի : Տաճ ընտանիքը , հինգ սերունդներէ ի վեր
ծնունդ տուած է մեծ բարերարներու : Տաճ , պղինձի
ճոխ հանքեր ունէր , զորս պատերազմի ժամանակ մեծ
գումարի մը փոխարէն Ամերիկեան կառավարութիւնը
գնեց անհրաժեշտ պէտք ունենալով անոնց : Տաճ , փո-
խանակ այդ գրամը իր անձնական հաճոյքին ու պեր-
ճանքին կամ իր հարստութիւնը բազմապատկելու հա-
մար գործածելու , գրեթէ ամբողջովին յատկացուց
Նիյր իսթ Բիլիփին . եւ մինչև իր մահը գուրզուրաց
անոր վրայ և յառաջ տարաւ ոկսած մեծ գործը : Գե-
ղեցիկ օրինակ մըն է նաև , հանրածանօթ Հայ բարե-
րարին՝ Պօղոս Նուպար Փաշայի կեանքը , որ Հ . Բ . Բ .
Միութեան հիմնագիրն է :

Հետեւեալը , Քրդական աղբիւրէ առնուած Քրիս-
տոնէական աւանդութիւն մըն է : Ժամանակին , Մով-
սէս անունով հիւրասէր մարդ մը կար : Այս մարդը ,
օր մը աղօթեց Աստուծոյ որ գայ իրեն հիւր ըլլայ : Աս-
տուծոյ հաւանութեան վրայ , Մովսէս սկսաւ մեծ պատ-

բաստութիւններ տեսնել : Նոր վրան մը կանգնեց ,
ներսը ընտիր մորթերէ շինուած բազմոցներ դրաւ .
ոչխարներ , հորթեր մորթեց , համազամ խորտիկներ ,
ընտիր մածուն ու կարագ պատրաստեց ու սպասեց մեծ
հիւրին : Կէս օր եղաւ Մեծ հիւրը չերեցաւ : Կէսօրէն
վերջ , մի քանի յոգնած ճամբորդներ եկան , որոնք կե-
րակրեց ու հանգոտացուց , ըստ իր սովորութեան : Յե-
տոյ խումբ մը հովիւներ եկան , և կրկին ուրիշներ ալ ,
այնպէս որ այդ օրը հիւնգ-վեց անգամ հիւրեր ընդու-
նեց : Այսքան շատ թուով հիւրեր , անսովոր թուեցաւ
Մովսէսի , սակայն ամենուն հիւրասիրութիւնն ալ սի-
րայօժար կատարեց եւ զուարթ գէմքով ճամբու գրաւ
զանոնք : Իրիկուան գէմ , խումբ մը գաղթականներ
ալ եկան , սաստիկ անօթի ու ծարաւ , Մովսէս , ինչ որ
աւելցած էր ցորեկէն , անոնց առջև գրաւ : Երբ վեր-
ջին հիւրերը գացին , նկատեց օր Աստուծոյ համար
պատրաստած համազամ կերակուրներէն ոչինչ էր մնա-
ցած . իսկ այնքան գեղեցկօրէն գարգարուած վրանը ,
գացող եկողներու բազմութենէն , տակն ու վրայ էր
եղած : Մովսէս վրդովուած ծունկի եկաւ և Աստուծէ
ներողութիւն խնդրեց , և աղաչեց որ ուրիշ օր մը գայ
ինքն ալ , որովհետեւ , եթէ զալու ըլլար այժմ . հրամ-
ցընելիք ոչինչ ունէր : Իսկ Աստուած պատասխանեց
անոր , «Մի՛ վշտանար , շա՞տ լաւ ըրիր , ծարաւներուն
ջուր , անօթիներուն հաց եւ յոգնածներուն հանգիստ
չնորհելով , ինչ որ ըրիր անոնց ինձի ըրած եղար :
Որովհետեւ անոնց իւրաքանչիւրին մէջ ես էի որ ներ-
կայացայ քեզի այսօր :»
ԵջրԱկԱջՈՒթիին . —

կարելի^օ է Ոսկեղէն կանոնը գործնական կեանքի

մէջ կիրարկել . մասնաւորաբար դպրոցէն դուրս : Ի՞նչ
օգուտ ունի տալը առանց փոխարինութիւն մը ակըն-
կալելու :

Ի՞նչպէս կընանք Ոսկեղէն կանոնի նշանակու-
թիւնը ապացուցանել մեր ամենօրեայ կեանքին մէջ :
(Ամենօրեայ կեանքէ , պարզ պարագաներ յիշեցէք ,
որոնց մէջ տղաք կարենան , Ոսկեղէն կանոնի ոգին
գործադրելու որոշում տալ^ւ)

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԵԱՆ ՊԱՀ . —

Խօսի Ս. Գրիգոր Նարեկացիի . «Մեծապէս կը հարըու-
տանաս երբ տաս , քան երբ առնես . գանձերդ աւելի
կը շատնան երբ ցրուես , քան երբ ժողվես . ստացուած-
քըդ աւելի կը բազմանայ երբ սփռես , քան երբ խնա-
յես . ամբարներդ աւելի կը լենան երբ տարածես , քան
երբ կուտակելով գիզես : Կը հաւատամ այս ամենուն ,
ո՛վ Տէր , ինչպէս նաև թէ Քեզմով փրկութեան ճամ-
բայ մը պիտի գտնեմ : Ա.մէն :»

ՃԱ.ԲԹՈՒԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆ. —

Չեր տետրակներուն մէջ արձանագրեցէք , թէ
շարթուան մէջ քանի անզամ հանդիպեցաք այնպիսի
պարագաներու յորում կրնայիք Ոսկեղէն կանոնին հա-
կառակ վարմունք մը ունենալ , սակայն նախընտրեցէք
հաւատարիմ մնալ այդ սկզբունքին :

ԴԱՍ ԺԵ.

ԹԷ Ի՞նչՊէս ՏԱՐԱԾԵԼՈՒ ԵՆՔ ՄԵՐ ԼՈՅԸԸ

ՆՊԱՏԱԿ .—

Ի՞նչպէս կրնայ ամեն ոք , Ա . Թաղէսս և Ա . Բարդովիմէսսի նման , իր ստացած լոյսը տարածել իր շուրջը :

ՕՐՈՒԱՆ ՀԱՐՑԸ .—

Պատահած է ձեզի որ երբ լաւ լուր մը ստացած ըլլաք , կամ նոր բան մը ունենաք կուզէք զայն ուռիշներու ալ ըսել կամ ցոյց տալ : Նկատած էք , թէ ի՞նչպէս , տղայ մը կամ աղջիկ մը , երբ նոր հագուստ մը ունենայ կ'երթայ իր ընկերներուն ալ ցոյց տալու : Ի՞նչպէս կը տարածուին ուրախառիթ լուրերը : Ինչո՞ւ մարդիկ փափաք կ'ունենան զայն տարածելու :

Գրիգոր , զեղջուկ տղայ մըն էր , ջարդի տարին կորսնցուցած էր իր ծնողքը : Իր ծանօթները ճամբուն ծախքը հայթալիթելով Ամերիկա զրկեցին զինքը : Գրիգոր հոն , թէ աշխատեցաւ զործատեղիներու մէջ եւ թէ դպրոց յաճախեց և բարձր ուսում ստացաւ : Վարժարանը աւարտելուն պէս , նոյն վարժարանին մէջ բուսաբանութեան ուսուցչութիւնը առ աջ արկեց ին իրեն : Սակայն նա , մերժեց՝ եւ նախընտրեց իր հայրենի գիւղը վերադառնալ : Ամերիկայի գասընկերներէն մին , զարմանք յայտնեց թէ ի՞նչպէս նախամեծար կը համարէր գիւղի մը տաղտկալի կեանքը , դպրոցի մը բարձր ու ընկերական միջավայրէն : Գրիգոր պատասխանեց . «Հոս շատ մը բաներ սորվեցայ առողջութեան ,

մաքրութեան , երկրագործութեան եւ գաստիարակութեան մասին , որոնք նորութիւններ են իմ ժողովուրդիո համար . պարտաւոր եմ իմ գիւղիս ժողովուրդին մէջ ալ տարածելու ստացած նոր լոյսս : » Գրիգոր , իրօք ալ վերադարձաւ հայրենի գիւղը , դպրոց մը հիմնեց , երկրագործական մեքենաներ բերել տալով , ժողովուրդին հողամշակութեան նոր և յաջող մեթոսներ սորվեցուց , ճամբաններու շինութեան օգնեց եւայլն : Ուրիշ գիւղեր ալ հետեւեցան Գրիգորի գիւղին օրինակին : Կարելի՞ է զինք ալ լուսոյ տարածիչ մը անուանել :

Թէ ի՞նչ ըրած են Ա . Թաղիոս և Ա . Բարդոյումէոս մեր ազգին համար : Յիշեալ Առաքեալները տարածելու համար այն լոյսը որ Թրիստոսէ ստացած էին , Հայաստան եկան , ու հոն քրիստոնէութիւնը առաջին անգամ քարոզելով շատերը քրիստոնեայ դարձուցին . և ահա ասոր համար , «Առաջին կուսաւորիչքք Հայաստանեաց» կոչուած են անոնք : Աւանդութիւնը ամենուս ծանօթ է : Եղեսիոյ թագաւորը Աբգար , Պարսկաստանէն վերադարձին ծանրապէս կը հիւանդանայ : Այդ օրերուն զարձեալ , Հռոմայեցիներու իր մասին տածած կառկասը փարատելու համար , Սիւրիոյ հռոմէական կուսակալին պատգամաւորներ զրկեց : Այս պատգամաւորները , անձամբ կը տեսնեն Յիսուսի հրաշագործութիւնները և վերադարձին կը պատմեն Աբգարի : Այս վերջինը , համակով մը Յիսուսը իր քով կը հրաւիրէր զինք բժշկելու համար , խոստանալով նաև ապահով ու հանգիստ կեանք մը , իր թագաւորութեան սահմաններուն մէջ : Յիսուս չեկաւ , սակայն խոստացաւ մահէն վերջ իր աշակերտներէն երկուքը զրկել : Ա . Թա-

գէոռ Հայաստան եկաւ, թագաւորը բժշկեց ու քրիուտոնեայ մկրտեց, ապա քարոզելով անցաւ Պարսկաստան։ Ս. Սանդուխտ Կոյսը և Թագէոս, առաջին ու ամենանշանաւոր հետեւորդներէն էին անոր։ Այս վերջնը, չուրջ ութը տարի գործելէ վերջ, Արտաշի մէջ նահատակուեցաւ։ Բարթողոմէոս նախ կը քարոզէր Արաբիոյ մէջ ապա Պարսկաստանի հարաւային կողմերը գնաց և անկէ ալ Հնդկաստան անցնելու ժամանակ Թագէոսի հանդիպեցաւ։ Երբ այս վերջինն ալ նահատակուեցաւ, Թովմաս Առաքեալի յանձնաբարութեամբ Հայաստան կ'երթայ, լրացնելու համար իր նախորդին սկսած գործը։ Շատ մը գաւառներ ըրջեցաւ, ու 16 տարուան առաքելական գործունէութենէ մը վերջ նահատակուեցաւ, իրեն հետ մարտիրոսացան նաև իշխանուհի մը՝ Ս. Ոգոհի, զօրավար մը՝ Տէրենտ և երեք կուսանք՝ Մարիամ, Աննա ու Մարթա։ Ինչո՞ւ կատարեցին այս առաքելութիւնը։

Ի՞նչ էր Քրիստոսի աշակերտներուն տրուած պաշտօնը։

Ի՞նչ նպատակի համար ընտարեց Յիսուս իր աշակերտները, հանդիսաւ ապահով կեա՞նք մը վարելու, թէ իր սորվեցուցած նոր ճշմարտութիւնները տարածելու համար (Մարկ. Գ. 13, 14)։ Քրիստոս իր աշակերտները լոյսի մը նմանցուց. «Դուք էք աշխարհի լոյսը» ուրեմն. «Թող լուսաւորէ ձեր լոյսը մարդոց առջեւ» (Մատթ. Ե. 14, 16)։ Ի՞նչ է լոյսին պաշտօնը։ Յիսուսի աշակերտները հաւատարիմ մնացի՞ն իրենց վրայ դրուած ակնկալութեանց. (Տես, Գործք Առաքելոց Բ. 4, Ղուկ. Թ. 6)։ Քրիստոսի քարոզած ճշմարտութիւնները տարածելու գործը լրացա՞ծ է։

Որո՞նք պիտի լլլան Լոյսը Տարածողները.

Ի՞նչ է հետեւեալ աւանդավէպին իմաստը։ Քրիստոս, երբ իր համբարձումէն վերջ Գարբիէլ հրեշտակապետին հանդիպեցաւ, հետեւեալ խօսակցութիւնը տեղի ունեցաւ իրենց միջն։

Գար .— Ինչո՞ւ այսքան չուտ վերադարձար. Լուսոյ առաքելութիւնդ լրացուցի՞ր։

Յիս .— Ոչ, ընդհակառակը, գեռ նոր սկսելու վըրայ եմ։

Գար .— Հապա երբ գուն կուգաս, գործդ որո՞ւ ձգեցիր։

Յիս .— Ինձի հետեւող մարդոց .— Պետրոսի, Յովհաննէսի, Յակոբի, Թովմասի, Թագէոսի, եւալն։

Գար .— Ոհօ՛, այդ մարդկալին տկար արարածները ի՞նչ կարող են ընել։ Խեղճ միջոցի մը գիմեր ես։

Յիս .— Ուրիշ կերպ չէր կրնար ըլլաւ։ Մարդոց մէջ լոյս տարածելու միակ կերպը, մարդոց միջոցով տարածելն է։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ .—

Պարտաւո՞ր հնք մեր ունեցած լոյսը անպատճառ ուրիշներու ալ տալու, եթէ մեր մէջ իրապէս «Լոյս» կոչուելու արժանի առաքինութիւններ կը գտնուին, կրնա՞նք մեր չուրջիններէն պահել։ Լոյսը կրնա՞յ ի՞նքինքը պահել, կամ կրնա՞նք արգիլել իր չուրջը լուսաւորիէ։ Ի՞նչ է մեր տարածելիք «Լոյսը»։ Գուցուաւորիէ։ (1). Առողջապահական կանոններու մասին մեր ստացած ծանօթութիւնները. (2). Աշխատանքի գիտական մեթոդները։ Տեղ մը, որբանոցի եւ գաղ-

թակայանի տղաք, երկրագործական աշխատանքներու մասին մրցում մը ունեցան որուն մէջ շահողները որբերն էին, որովհետեւ աւելի լաւ գիտէին այդ տեսակ աշխատանքներ կատարելու մեթուները։ Այս տեսակ ծանօթութիւն մը տարածել կարելի չէ։ (3). Ընկերական յարաբերութեան մէջ և իրարու հետ համերաշխ ապրելու մասին մէր սորված ճշմարտութեանց լոյսը ուրիշներուն սորվեցնել, որուն անշուշտ պէտք ունին մարդիկ։ Եւ գեռ շատ «Լոյսեր» Յիշեցէք ուրիշներ ալ։

ԽՈՐՀՈՒՄՈՒԹԵԱՆ ՊԱՀ.—

Հետեւեալը, վեցերորդ գարուն, Քրիստոնէական Լոյսը Սկսվեալ տանող Ս. Գոլոմպիայի աղօթքն է։ «Ով Տէր, տուր մեզ, Յանուն Քրիստոսի, այն յաւէրժական սէրը, որ պիտի լուցանէ մէր ճրագները, որպէսզի մշտնջենապէս փայլին անոնք քու տաճարիդ մէջ, վառուին մէր մէջ, լուսաւորելով մէր շուրջը, և Քեզմէ ընդունուած անշիջելի լոյսով լուսաւորեն մէր սիրտերը և փարատեն աշխարհիս խաւարը։ Ամէն»։ ՇԱԲԹՈՒԻՍՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԵԱՆԸ. —

Քրաւոր ցանկը պատրաստեցէք այն լաւ բաներուն, զոր հոս (այս գպրոցին, որբանոցին կամ կիրակուորեայ վարժարանին մէջ) սորվեցաք և կը փափաքիք փոխանցել ուրիշներուն ալ։



ԴԱՍ ԺԶ.

ՄԵՐ Ա.ԶԳԻՆ ԶՈՀՈՒԿԻ ՀԵՐԱՌԵՐԸ

ՆՊԱՏՈՒԿ.—

Ա.զգային Հերոսներու բարեմասնութեանները վերհանելով, անսոնցմով ներշնչուիլ։
ՕՐՈՒԱՆ ՀԱՐՑՑԻ. —

Մեր ազգային հերոսնել էն կամ հերոսուհնել էն սրա՞նք աւելի կը սիրէք։ Ինչո՞ւ։ Տասը ազգային հերոսներու ցանկ մը պատրաստեցէք։ Եթէ կարելի է զրատախտակին վրայ զրեցէք անոնց անունները որոնց մասին ձայններու մեծամասնութեամբ կը համաձայնիք։ Մի մոռնաք պատճառները հարցնել, թէ ինչո՞ւ կը խորհիք որ մեծ մարդ է այն ինչը զոր կը թելազրէք գրել։ Ի՞նչ է մեծութեան չափանիշը։ (Տղոց զաղափարները առնելէ զերջ անցէք յաջորդ կէտին)։

Ս. Գիրբեն ՍՍՈՒՑՈՒԹԵԱԼԻ ԼԱՅՈՒ. —

Թէ ի՞նչ էր մէր Տէրոջ չափանիշը մարդոց մեծութիւնը կշռելու համար, Յիսուսի կեանքէն զանազան զէպիքեր կը բացատրեն այս կէտը։

Անզամ մը, Յիսուսի երկու աշակերտաները որոնք իրարու եղբայր ալ էին, խնդրեցին Տէրոջմէն որ մեծ պաշտօններ տայ իրենց, իր Արքայութեանը մէջ։ անուն և փառք կ'ուզէին ստանալ։ Յիսուս, ժպիտով մը պատախանեց իրենց այս տղայական պահանջքին։ «Ով որ մեծ ըլլալ կ'ուզէ, անիկա ձեր սպասաւորը բլւայ» (Մարկ. Ճ. 35-46)։ Ուրիշ առթիւ, Յիսուս իր խօսքերը գործքով ալ ցոյց տալու համար, լնթրիքի

մը տատեն ելաւ ու մէկիկ մէկիկ լուաց իր աշակերտներուն ոտքերը , ըսելով . «Չեզի օրինակ մը տուի որպէսզի ինչպէս ես ձեզի ըրի գուռք ալ ընէք» (Յովհ. ԺԳ. 4-16): Այս չափանիշով , հիմա իւրաքանչիւր տղայ թող խորհի որ , իր ընտրած հերոսը կամ հերոսները մեծութեան օր աստիճանին վրայ կը գտնուին : ՕժԱՆԴԱԿ ԼՈՅՍԵՐ .

Հոս տեղն է յիշատակել Խրիմեան Հայրիկի , ծառայութեան ու զոհաբերումի գեղեցիկ օրինակը : Թուրքիոյ ներքին զաւառները գեռ տղիսութեան մէջ թաղուած էին : Ծուս եւ թուրք պատերազմը վերջացած էր թուրքերու պարտութեամբ , անդին Յոյներն ալ պատամբելով , իրենց անկախութեան տիրացեր էին : Այս գէպքերը , Հայոց մէջ ալ ազգային գիտակցութիւնը կ'արթնցնէր : Հայոց փառաւոր անցեալը որ մինչև այդ թուական անթեղուած կը մնար ցանցառ թուով սիրտերու մէջ , տակաւ սկսու լոյս աշխարհ բերուիլ եւ ազգին զաւակները ներշնչել Հայ հին հերոսներու կեանքով : Շատեր եւրոպա գացած եւ հետերնին մտաւոր ու հոգեկան արթնութեանց նոր լոյսեր բերած էին : Ազգային վերազարթնութեան օրեր էին ատոնք . թերթեր կը հիմուէին , գպրոցներ կը բացուէին , եւ ազատութեան սիրով խանդավառուողները կը շատնային : Ահա այս ժամանակամիջոցին քսան տարեկան երթասարդ մը , Վանի մէջ ձգելով իր մանկամարդ հարսն ու մէկ հատիկ զաւակը , ուսման տենչչովը վառուած , Պոլիս կուգար : Հոն մնաց ժամանակ մը ու զիրք մըն ալ հեղինակեց , և ապա անցաւ երուսաղէմ անկէ ալ օդտուելու մտքով : 1853 ին վերադարձաւ Վան , ուր իր կինն ու զաւակը մեռած գտնելով ,

վարդապետ ձեռնադրուեցաւ : Զանաց վանականներու մէջ շարժում մը ստեղծել եւ իր ստացած լոյսը ոկսաւ տարածել անոնց մէջ : Աղջկանց վարժարան մը հիմնեց , որ այն ժամանակ անօրինակ նորութիւն մընէր : Նախապաշարեալ մարդկի թշնամացան իրեն դէմեւ աշխատեցան իր գպրոցը գոցել : Եռանգուն վարդապետը չյուսահատեցաւ սակայն . Պոլիս գնաց ու իր հոգեբուղլս քարոզներով հմայեց Պոլոսյ Հայերը , մինչեւ որ բաւականաչափ զրամ հաւաքեց ու տպագրութեան վերաբերեալ մեքենայ մը գնելով վերագարձաւ վան : Թէ՛ վանի եւ թէ Մուշի մէջ գպրոցներ հիմնեց ու գաւառական առաջին թերթը իր տպարանէն լոյս տեսաւ : Քիւրտերը զաստիարակելու և բարի դրացիներ գարձնելու պատուական գաղափարն ալ յղացաւ : Սակայն իր մատուցած ծառայութիւնները , մոլեսանդ ու նախապաշարեալ մտքերը աւելի գրգռեցին : Մահպուած , գործը լքեց եւ Պոլիս գնաց , կառավարութեան պատասխան տալու համար այն ամբաստանութեան մասին թէ , ժողովուրդը ապստամբութեան կը մղէ : Յաջողեցաւ ինքզինքը արդարացնել ու վերագանալով Մուշ , շարունակելու համար իր շինարար գործունէութիւնը : Անկէ տեղեկագիրներ գրկեց Պոլիս՝ թուրքերուն գործած վայրագութեանց մասին , սակայն կառավարութիւնը , ոչ միայն չբարեկարգեց Մշոյ Հայոց վիճակը այլ եւ փակեց իր երկու տպարաններն ալ : Խրիմեան չյուսահատեցաւ սակայն . 1869 ին Պոլոսյ Պարիարք լնաւրուեցաւ : Բայց տեսնելով որ այդ պաշտօնին մէջ ալ իր բողոքները անլուելի կը մնան , հրաժարեցաւ , ինքզինքը նուիրելով ժողովուրդին օգտակար զիրքեր գրելու : Իսկապէս ալ իրարու ետեւէ

եօթը հատոր զիրքեր զրեց : Հայերը , այլեւս վերջին ժայր ճնշուած թրքական հալածանքներէն , Խրիմեանը եւրոպա զրկեցին , մեծ պետութեանց ներկայացնելու համար մեր դատը : Պերլինի վեհաժողովէն՝ որուն զիմած էր , յուսախար և ձեռնունայն , կոկիծ մը որտին , վան վերադարձաւ : Թուրքերը , իբր խռովարար զինքը Պոլիս բերին , բայց Հայկական կարգ մը ցոյցերէն վախնակով զինքը երաւազէմ աքսորեցին : 1892 ին ընդհանուր Հայոց կաթողիկոս ընտրուեցաւ , որը շատ ալ հաճելի չթուեցաւ յաչս Թուրք կառավարութեան : Այսուհետեւ իր կեանքը , յուզումնալից ողբերգութիւններու շարք մը եղաւ : Թուրքերու յայտնի հալածանքներուն վրայ աւելցաւ նաև Ռուսերու հալածանքը : Հայերու մէջ , յեղափոխական շարժումներ զոյութիւն առինք յանգեցան Սասնոյ գէպիին : Եւրոպացիները պարզ դիտողներ եղան Հայերու այս մարտիրոսացումին : Եւ այս բոլորին մէջ . «Հայոց Հայրիկ»ը մաքառեցաւ , տառապեցաւ խաչուեցաւ իր ժողովուրդին հետ : Բայց իբր ճշմարիտ աշակերտ Քրիստոփի , բնաւ չյուսահատեցաւ . նոյնիսկ իր ազգը չարչարողներուն համար ալ բարիք խորհելով : Եւ «Ապագայի պայծառ և փառաւոր օրերու յոյսը զիս կը միխթարէ» ըսելով փակեց աչքերը 86 տարեկանին : ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ .

Ի՞նչ բարեմասնութիւններով օժտուած էր «Հայրիկ» : Մեր պազին ներկայի նշանաւոր հերոսներուն անուններուն ցանկը պատրաստեցէք , անուններու այս ցանկին յաջորդները ուսկի՞ց պիտի զան : Կարելի չէ՞ միթէ որ այս գպրոցին , որբանոցին կամ գասարանին մէջէն ալ ապագայի հերոսներ ելլեն , որոնց անունը

դրուի այդ ցանկին մէջ : (Յիշեցէք ձեր գպրոցի ըրջանաւարտներուն անունները որոնք արդէն ոկտած են օդտակար ծառայութիւններ մատուցանելու) :

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆ ՊԱՀ .

Աղօրի . — «Կը զահանանք Քեզմէ ով Աստուած , բոլոր հայրենասէրներու համար . անոնց համար որոնք իրենց կեսնքը զահաբերեցին ազգին , անարգուելով : ու հալածուելով , չարչարուելով եւ նահատակուելով : Շնորհակալ ենք որ անոնց տուած էիր բարձր տեսիլք-ներ , արիութեան ու համբերով ոգի . եթէ անոնց արժան կրցած չենք ըլլալ : Կը խնդրենք որ ներես մեզի եւ օգնէ որ , երբ առաջնորդներ զրկես , հեղութեամբ հետեւինք անսնց , այն զործերուն մէջ որոնք Քեզ համար կը կատարեն . Ա.մէն :»

ՃԱԲԹՈՒԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԻ : —

Իւրաքանչիւր աշակերտ , մինչև հիմա յիշուած կամ գուրսէն իրեն ծանօթ ու սիրելի հերոսի մը մաս-սին շարագրութիւն մը թող գրէ . ասոնց ամենուն միացումը՝ գրքի ձեւով , գասարանին կողմէ թող նուիրուի գպրոցի գրադարանին :

—————

ԴԱՍ ԺԷ.

ՆՈՐ ՏԱՐՅՈՒՆՆ Ա.ՌԹԻՒ ՈՒԽՏԵՐ

ՆՊԱՏԱԿ .—

Նոր տարուան առթիւ ուխտել, մաքուր ու օգտակար կեանք մը ապրիլ, և Աստուածայայտնութեան տօնին համար պատրաստուիլ:

ՕՐՈՒԵԼՆ ՀՅ.ԲՅ.Բ. —

Ի՞նչ կը նշանակէ որոշ նպատակ մը ունենալ եւ անոր վրայ հաստատ մնալ:

Յակորին մայրը, ըստւ . «Ճաշի համար երկար ատեն քեզ սպասեցինք բայց չեկար, շատ մտահոգուեցանք քու մասիդ, » Յակոր որ ժամ մը ուշացած էր ճաշէն, ներողութիւն խնդրելով ըստւ . «Այս մայրիկ, բայց կը խոստանամ այսուհետեւ ճիշդ ժամանակին ներկայ գտնուիլ» Առաջին անգամը չէր որ նման գանգատ մը կամ խոստում մը տեղի կ'ունենար իր մօր եւ, Յակորի միջեւ : Յայց Յակոր ամեն անգամ ալ կը մասնար իր խոստումը : Դպրոցէն ելլելէ վերջ, ուրիշ տղոց հետ խաղի կը բանուէր ու կը մասնար ճաշի ժամը : Այս կը կայանայ Յակորի տկարութիւնը :

Ամանորի տօնն էր : Աշակերտները հաւաքուեր էին որահը : Ուսուցիչը, եռանգուն բանախօսութիւն մը ըրաւ բացատրելով օրուաննշանակութիւնը, լիշելով անցած տարուան յաջողութիւններն ու նոր տարուան պատեհութիւնները եւ կոչ ըրաւ փափաքողներուն, հրապարակաւ որոշումներ տալ : Տղոցմէ շատեր ընդառաջ գացին թելագրութեան : Մին ուխտեց աւելի

կարգապահ ըլլալ, ուրիշ մը ուխտեց աւելի մաքուր ու կոկիկ ըլլալ, մէկը՝ ամեն առաւօտ նախաճաշէ առաջ Ա . Գիրքէն կտոր մը կարգալ, ուրիշ մը՝ զուարթ ըլլալ եւ ուրիշներն ալ զուարթացնել, ուրիշ մը՝ հազանդ ըլլալ, գարձեալ ուրիշ մը՝ քաղաքավար ըլլալ կոկ ըլնել, եւալին : Աղջնակ մը, որոցից հիւանդներուն այցելել : Ուսուցիչը՝ գոհ եղած ուխտելէն, զովեց զիրինք և յայտ յայտնեց որ պիտի գործադրուին անոնք : Ի՞նչ գժուարութեանց պիտի բախէին անոնք իրենց ուխտերը կիրարկելու մէջ :

Ա . Գիրքէն ՍՑԱՅՈՒԵԼԻՔ ԼԱՅՍԲ . —

Յիսուս Քրիստոս, մեր Փրկիչը, իր կեանքով, մինչեւ վերջ իր կոչումին փարած մնաց, Ան ամենագուեմ օրինակ մըն է մեզ ամենուս համար : Երբ գետ 12 տարիկան էր, իր ծնողաց հետ երաւաղէմ ուխտի գնաց . ի՞նչ նշանակութիւն ունեցաւ այս ուխտագնացութիւնը իրեն համար (կարգացէք Ղուկ . Բ . 42-52) : Դարձեալ, կը յիշէ որ Յիսուս Յավհաննէսի գալով անհետ մկրտուեցաւ . իր նուրիսումին հետ ուրէ առնչութիւն ունէր այս պարագան : Ի՞նչ բանի նուրիսութիւն ունէր այս պարագան : Յիս բանի նուրիսութիւննէսի կարգացէք Մատթ . Գ . 13-17) : Յիսուսի աշակերտները, մանաւանդ Պետրոս, խոստացան Յիսուսի հաւատարիմ մնալ միշտ (Մարկ . ԺԳ . 30-32), Յիսուսի մատնութեան օրը ի՞նչ ըլլին անոնք և ինչո՞ւ :

ՕԺԱՆԴԱԿ ԼԱՅՍԲ . —

Ա . Ի՞րիկայի Միացեալ Նահանգաց նախագահ Արքահամ Լինքըն, որը եւ ալքատ աղայ մըն էր, որ իր ձեռաց աշխատանքով ապրուստ մը կը ճարէր, գիշերն ալ ճրաւէին լոյսովը իր գառը սերտելով : Ատեն մը, ազարակի մը մէջ ալ աշխատեցաւ : Հոն ականատես

եղաւ գերիներու (այն ժամանակ մարդիկ դեռ գերիները կը պահէին) տաժանակիլ աշխատութեանց ու եղկելի վիճակին։ Արբահամի հոգին ըմբոստացաւ այդ անարդարութեան գէմ, ու հան ուխահց որ իթէ պատեհութիւն ունենալու, պիտի ջնջէր գերեզմանառութիւն լսուած այդ հակամարդկային սովորութիւնը։ Կը յիշէք անչոյ, չո թէ Արբահամ երբ նախագահ ընտըրուեցաւ, հաւատարիմ իլ ուխտին, քաղաքային պատերազմով մը վերջ տուաւ այդ չարիքին, իր կեանքն աւ զոհելով ի վերջոյ։

Մի քանի օրինակներ աւ, Հայոց Պատմութենէն։ Կիլիկիոյ Ռուբինեանց թագաւորութեան հիմադիր Լեռն Ա. թագաւոր, փոքր տարիքէն տուած էր իր որոշումը, թագաւորութիւն մը հիմնելու մասին, վրէմը լուծելու համար թափուած այն արեան, որ հոսած էր իր նախանիքներու և Սելջուկեանց միջեւ մզուած կունենալու ընթացքին։

Երբ 1163 թուականին իր հայրը Ստեփանէ գրացի Քրիստոնեայ ազգերու գաւաճանութեանց զոհ զընաց, եռացած կաթոսայի մը մէջ ձգուելով, Լեռնի սիրտը, ցաւէն մորմոքեցաւ ու յայտարարեց «Ես պիտի ըլլամ ասոնց գին վճարել տուողը»։ Լեռն կայծակի արագութեամբ Հայաստանի սահմանէն ներս մտնող թշնամիին վրայ յարձակելով վտարեց զանոնք, ապա ճարպիկ քաղաքագիտութեամբ մը Հայերը իր զրօշին ներքեւ հաւաքելով, Կիլիկիոյ թագաւորութեան հիմը գրաւ։ Քաջն Վարդան, Պարսիկ արքունիքին մէջ իր կերծուրացութենէ յետոյ երբ միւս նախարարներու հետ Պարսկաստանէն Հայաստան կը վերտպառնար, Պարսից անարդարութենէ սիրտը այբած, իր որո-

շումը յայտնելու համար բացագանչեց։ «Այնպիսի գործ մը պիտի կատարեմ Աստուծմով, որուն համբաւը, խոշոր ազգեր պիտի պատմեն մինչև յաւիտեան»։ Եւ պատմութենէն զիտենք թէ ի՞նչպէս գործադրեց Վարդան իր այս հաստատ որոշումը։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ։

Ո՞րը աւելի նախընտրելի է։ Բնաւ որոշում չտա՞լլ թէ, տալէ վերջ զայն չկիրարկելը։ Ուրիշ կերպ աւ կրնա՞յ պատահիլ։ Թող ամեն ոք, լաւ խորհի մի քանի ըոպէ, պահանջման մասին։ Կարելի՞ է հետեւեալ ու խոր կատարել։ «Կ'ու խտեմ, ոեւ է որոշումիս կամ խոստումիս վրայ հաստատ մնալ»։

ԽՈՐՀՈՒՑՈՒԹԵԱՆ ՊԱՀ։

Աղօրիֆ։ «Ամենակարողի Աստուած, որ ածխարհիս բոլոր բաները, մարդոց համար ստեղծած ես, իսկ համարդը, քու փառքիդ համար, սրբացո՞ւր մեր մարմարիններն ու հոգինները, մեր խորհուրդներն ու նպատակները, մեր խօսքերն ու գործերը, որպէսզի ինչ որ խորհինք, խօսինք կամ կատարենք, թու անուանդ փառք բերէ։ Թող ո՞չ մէկ կերպ հպալառութիւն կամ անձնասիրութիւն, նուաստ միտումներ եւ անմաքուր երեւակայութիւններ, չարատաւորեն մեր հոգինները և համարդներն մեր խօսքերն ու գործերը։ Թող կամ չսրբազնեն մեր խօսքերն ու գործերը։ Թող մեր մարմինները ծառայ ըլլան հոգիին, և մարմին ու հոգի ծառայեն Յիսուս Քրիստոսի։ Ամէն։»

(Թովմաս Կեմբացի)

ՃԱԲԹՈՒԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆ.՝

Իւրաքանչիւր աշակերտ թող իր տետրակին մէջ արձանագրէ այն որոշումները, որ լառաջիկայ տարուայ ընթացքին գործադրել կ'ու խտէ։

52998-w

